

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Հրատարակութիւն՝ Ս. Դ. ՀԱՅ. Կուս. Նիւ Եսրբի
«Կայձ» Դերասանական Խումբին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԵՂԱՇՐՋՄԱՆ ԱՆՁՔԵՐԸ)

Տրամա՝ Զորա Գործողութեամբ

Գրեց՝ Ս. ՇԱՀԵՆ



Տպագրութիւն՝ «Երիտասարդ Հայաստան»ի

1933ին : Նիւ Եսրբ, Ամերիկա



Հրատարակութիւն՝ Ս.Դ. Հնչ. Կուս. Նիւ Եղբի
«Կայծ» Դերասանական հոռմբին

891-99

6-17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԵԼԱՇՐԶՄԱՆ ԱՆՑՔԵՐԸ)

Տրամա՝ Զօրս Գործողութեամբ

Գրեց՝ Ս. ՇԱՀԵՆ



1933ին : Նիւ Եղբ, Ամերիկա

Տպագրութիւն՝ «Երիտասարդ Հայաստան»ի

Հ 57/101

ՎԵՐԱՊԱՀՈՒԱԾ Է ՀԵՂԻՆԱԿԻՆ .

Սոյն տրաման ներկայացմելու իրաւումքը վերապահուած
է Հեղինակին :

ՀԵՂԻՆԱԿ

20ն

Խորհրդային Հայաստանը վերաշինող բանւորագիւղացիու-
թեան :

ՀԵՂԻՆԱԿ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՄԵԼԻՔ ԵՐԿԱՑՆԱԲԱԶՈՒԿ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՈՐԻՄ

ՏԻԿԻՆ ՎԱՐԴԵՐ

ԹՂԹԱՏԱՐ

ԹՁԻՉ (ԱԿՕՃ)

ԾՈՒՌ (ԳԻՃ-ԿԻՐԱԿՈՍ)

ԳԻՒՂԱՊԵՏ

ՀՐԱՄԱՆԱՐ ՍԵՒԱՆ

ՏԱՆՈՒՏԵՐ

ՍՈՒՄԲՈՒԼ

ԱԲԵՂԱ (ԱՐԱՋ)

ԱՓէ ԼԱԶՈ

ՃԵՄԱԼ ՊԵՑ

ԱԼԻ

ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐՆԵՐ, ԳԻՒՂԱՑԻՆԵՐ (Յական)

ՀԱՐՄՆԵՒՈՐՆԵՐ, ՆՈՒԱԴՈՂՆԵՐ

ԱՊՉԻԿը

Տղան

Մօրաբոյրը

Գործավարը

Կարսի Բերդապահը

Մեծիկ Բէկլարեան

Մեծիկին Աղջիկը

Մեծիկին Տղան

Յայտնի Հասարակական Գործիչ

Թիւրք Հրոսապետ

Թիւրք Զինուոր

(Ղարաբաղցի Մելիք Երկայնաբազուկի տան մեծ դահլիքը : Զարդարանքը հայկական-արեւելեան ոճով : Գորգիք, սեղաններ, արուներ իր կարգին : Պատերէն կախուած են հին ձեւի գէնիքներ, սաղաւարտներ եւ այլն :)

ԱՐԱՐՈՒԱԾ Ա. ՏԵՍԻԼ Ա.

Մելիք Երկայնաբազուկ Առանձինն
ՄԵԼԻՔ. — (Համբիչը քաշելով, նստած) Ղարաբաղ...
Ղարաբաղ..., ի՞մ Ղարաբաղ... : Աղատութեան մարտը բուռ մը
ժոխիք զուցէ տայ ինձ եւ որի ճնշումներուն ներքեւ արդէն
պիտի չոքի մելքութեանս դարաւոր գահը... :

Եւ ի՞նչ է խտացած այս ամպերու պաշտօնը — փոթորիկ,
որոտում եւ սոսկում... (ոտքի) տէ քչէ առաջ քո նաւը, ՄԵԼԻՔ. Եւ
կամ մաղը գլխիդ անցուր կարկուտէն աղատուելու
համար : Է՛ս, որ զեկը կոտրած է կրնա՞յ ցամաքել նաւը, Է՛ս,
որ մաղը ծակ է, յորդ հեղեղէն քանի՞ կաթիւը գլխիդ չի չո-
քիր... չը գիտե՞մ. զծէն զուրս ելած երկու զաւակներ ունիմ,
տղաս եւ աղջիկս. ո՛չ ան, ո՛չ ան : Խոստովանիմ, որ վիրաւոր
ձիերով կառք չի քաշուիր... ի՞նչ ընեմ : (Ծափ տալով պռալ)
Բջի՞ջ, Բջի՞ջ, գործավա՞ր :

ՆՈՅՆ ԵՒ ԱԿՕՃ

ԱԿՕՃ. — (Մէկ կօշիկը եւ մուրն մը ձեռքին Ակօճը ներս)
Հոռ եմ, ՄԵԼԻՔ ջան :

ՄԵԼԻՔ. — Ի՞նչ վիճակի մէջ է տունս :

ԱԿՕՃ. — Քո տան դռները կրունկի վրայ բաց թողուած են :

ՄԵԼԻՔ .— (Զայրացած) Ի՞նչ :

ԱԿՈՃ .— Մի բարկանար ՄԵԼԻՔ ջան , դուռը բաց տուներէն
ամէն կենդանի ներս կ'անցնի :

ՄԵԼԻՔ .— Օձե՞րն ալ իմ տան դռներէն ներս կ'անցնին ,
տղա՛ :

ԱԿՈՃ .— Օձաձեւ մարդ կայ , որ ամէն բաց մնացած անձ-
քերէն ներս կը սողայ օձի պէս :

ՄԵԼԻՔ .— Շիտակ ես , Ակօ՛ճ :

ԱԿՈՃ .— ՄԵԼԻՔ ջան :

ՄԵԼԻՔ .— Քանի՞ տարի է որ ինծի կը ծառայես :

ԱԿՈՃ .— Կլոր հաշուով 30 տարի կայ : Ծառայեր եմ հօրդ ,
կը ծառայեմ քեղի :

ՄԵԼԻՔ .— 30 տարուայ ծառայելու իրաւունքը ներկայա-
ցուր , որ վճարեմ :

ԱԿՈՃ .— Կոպեկ մը իսկ պահանջը չունիմ . ՄԵԼԻՔ ջան ,
փողը ի՞նչ է որ ես ետեւէն իյնամ . կ'աշխատիմ , կ'ապրիմ : Թէ
որ փող ունենամ , գողը ետեւէս կ'իյնայ , զօրքը տունս կը պա-
շարէ . այս աշխարհի վրայ հալալ վաստակի իրաւունքը ո՞վ կը
հասկնայ : Վերջի գործը առջեւէն չ'սկսինք , ես նոր վիշտ չալ-
կելու պէտքը չունիմ :

ՄԵԼԻՔ .— Առ իրաւունքը տղաս , կարդուիր , տուն տեղ
եղիր եւ ինքղինքը մտածէ :

ԱԿՈՃ .— Մեր աշխարհին մէջ ծառային դաւակը քանի որ
ծառայ է , ՄԵԼԻՔին զաւակը քանի որ մելիք է , շիտակը որ ը-
սեմ , մելիք ջան , չեմ ուզեր որ իմ զաւակս ծառայ դառնայ :
Ոչ կը կարդուիմ եւ ոչ ալ ծառայ ու ոահեայ աւելցնելու մեղքը
կը գործեմ :

ՄԵԼԻՔ .— Ուրեմն հաշիւ չունի՞ս :

ԱԿՈՃ .— Հաշիւ չունիմ :

ՄԵԼԻՔ .— Մօտս արի :

ԱԿՈՃ .— (կը մօտենայ) :

ՄԵԼԻՔ .— Տուր ինձ ձեռքի : Դուն իմ հարազատ եւ հաւա-

տարիմ աչքերս ես եւ տանս միակ կանգուն սիւնը : Գիտե՞ս որ
մուկը կոյրին ականջները խոկ կրծել : Երդուիր ինձ,
որ դուն ու ես՝ երկուքս միասին պիտի դիմադրաւենք բոլոր
ձեւի փոթորիկներուն, որոնք եկեր ու շրջապատեր են իմ տու-
նը :

ԱԿՕՃ .— Կերդնում մէկ բանէ դուրս, ես Սեւանին չեմ
հաւնիր, այդ մարդը քու աղջկան խարճ չէ, Հայաստանը ո՛ւր,
Խարսի թեթեսովիկ բերդապահը ո՛ւր : Ետ ըրէ նշանը, աղատէ
աղջիկդ : Ես անարժան մարդուն ոչ աթոռ կը հրամցնեմ, ոչ
դինի կը խմցնեմ :

ՄԵԼԻՔ .— Մի խառներ սրտիս խորքը չոքած տաք մոխիր-
ները, Բջջիծ .այդ կրակը բոնի կերպով գլխիս վառեցին ու այդ-
պէս ալ մնաց .տեսնե՞նք: Բէկլարեանից կը լինեմ, եթէ փոսթը
դայ Երեւանէն, կամ լինի հեռագիր եւ այլ լուրեր՝ ինձ իմա-
ցուր:

ԱԿՕՃ .— Մերով, Մելիք ջան :

ՄԵԼԻՔ .(Դուրս):

ԱԿՕՃ .— Խեղճ մարդ, ջաղացքը վրայ տուեր՝ ջախջախը
կը փնտոէ : Է՛, որ մէկը կը սիրէ մէկը, է որ մէկալին սիրտը
կը բաժնէ մէկը մէկէն, համն ի՞նչ է, հոտն ի՞նչ է .չը գիտցո-
ղին համար այսքանն ալ քիչ է: Պոոցայ կօշիկս շինել: (Կօշի-
կը աքոնի մը վրայ անցնելով կրումկը կը գամէ) :

ՏԵՍԻԼ Գ.

Նոյն եւ Վարդեր

Վարդեր .— (Աւելը ձեռքին՝ կ'սկսի տաելտուքի . երգելով
«Որսկան Աղբեր»ը) Ինքը բան չունի, աշխարհք բեռ մը խելք
ունի :

ԱԿՕՃ .— (Կօշիկը գամելով) Է՛ր . ի՞նչ եղաւ :

ՎԱՐԴԻԵՐ .— Թէ գամը թոփ աչքիս զարնա, զետ քոթած
շարիսի համար աչքիս լուսը՝ մըն ճողա :

ԱԿՕՃ .— Տըւէ Աստուած, մարդը կնկա առջեւ շաշուրը-

մայի չի բերես : Այլ Երուսաղեմայ փշի ծառ, հազար խաթ կա-
շու մէջէն ծայրը չէնկէլ գամը ինտո՞ր կը թռի, ինտո՞ր աշ-
քիդ կը կըպի :

ՎԱՐԴԵԲ — Մուրսի գլխիդ, տէ չէ՞ , Աստուած քեզի
գչթո՞ր պիտի չինէ եղեր, չամուռը չէ կլորուեր՝ մարդ է չիներ :

ԱԿՈՃ — Պրծա՞ւ զնաց, լաւ որ քեզի չէ հարցուցեր, կնիկ
չէ չիներ :

ՎԱՐԴԵԲ — Հապա չէ՞ , ընուր համար կնկա խիալին կը-
րակ կը վառի ձեր գլխին մէջ :

ԱԿՈՃ — (Կօշիկը հազնելով) Աղայի տուն, աշխատաւոր
մա՞րդ : Թէ բերնիդ լարը թուլցնես, թափածդ ինտո՞ր պիտի
հաւաքես . . . տըլէ Աստուած, համբերութի՞ւն, համբերու-
թի՞ւն :

ՎԱՐԴԵԲ — Համբերութիւն մեղաւորիս, չարչարւողիս-
պագ ուզողիս :

ԵՐԿՈՒԻՔԸ — (Մարելու չափ խնդալ)

ԱԿՈՃ — Տէ օրի չես ըսեր՝ սիրտդ թռեր՝ վրա՞ս ինկեր է :

ՎԱՐԴԵԲ — Մեղա Աստուած, էլին դուռ է . . . մեղի ծո՞ւռ է :

ԱԿՈՃ — է որ պիտի պագուցտինք ու կարգուինք, քաւոր-
նիս ո՞ւր է . (Ճենքը կը նետէ Վարդերի վզին) :

ՏԵՍԻԼ Դ.

Նոյնի եւ Ծուռը (Գիծ-Կիրակոս)

ԾՈՒՌԻ — Օ՛, հէ՞ . . .

ՎԱՐԴԵԲ — Խարէ խատէ՞ . . .

ԾՈՒՌԻ — Պագ կուտաս, հէ՞ . . . տէ՞ տէ՞ . . .

ԱԿՈՃ — Լոլիկ աղբէր, կը սիալուիս, ծխրիթը թռեր՝
վարդերին ծոծրակն էր ինկեր՝ ահա որ պիտի հանէի, ներս ե-
կար՝ տեսար :

ԾՈՒՌԻ — Վայ խիամաքի խուշ, ո՞վ է ըսեր, ինտո՞ր է լլո-
ւեր որ Վարդօն ճախն մեղը է քսեր . . . տէ՞ , տէ՞ . . .

ՎԱՐԴԵԲ — Խարէ խատէ՞ . . .

ԵՐԻՒԹԻՒՆ — Պագ կուտասու, է՛... (դուրս) :

ՎԱՐԴԻԵՐ — Ակօ ջան : Վարդը առանց փոռւշի չի էղնիր :

ԱԿՈՃ — Ոչ վարդը կ'ուզեմ, ոչ փուշը : Ետիս զնա Սատանա, (դառնալ եւ կրկնել Հրաժարիմքը) Հրաժարիմք ի սատանայի և ամենայն խարէութենէ նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, հրաժարելով հրաժարիմք եւ ապա դառնամք (կը դառնայ դէպի Վարդերը) ի կամս Աստուծոյ (կը խաչակնիքէ) :

ՎԱՐԴԻԵՐ — (Աւելը քաշելով գլխին կը զարնէ) Մուրսի դիմիդւ (Դուրս) :

ԱԿՈՃ — Հրաժարիմք ի փորձանացն կանանց և մասամբ նորին . Ամէն : (Կը ծխէ) :

ՏԵՍԻԼ Ե ·

Նոյնի եւ Արագ

ԱՐԱԶ — (Դուրսը կը բախի) :

ԱԿՈՃ — Երեւանի փոսթան եկաւ երեւի (կը բանա դուռը) :

ԱՐԱԶ — (Ծպտուած՝ գիւղական տարագով՝ նման արեդայի) Բարեւ օտարականիս :

ԱԿՈՃ — Բարեւ հիւրիս :

ԱՐԱԶ — Ո՞րի տանը գտնուելու պատիւը ունիմ :

ԱԿՈՃ — Մելիքներու մելիք երկայնարազուկ Արդութեանց մեծատոհմ գերդաստանին չէն ու պայծառ առաստաղին ներքեւ կը գտնուիս :

ԱՐԱԶ — Երկայնարազո՞ւկ, ըսեւ է քո մեծիդ թեւերը Ղարաբաղէն Երեւան կը հասնին : Կոչէ զինքը Մելիք կարճարադուկ : Այնքան կարճ են անոր ձեռքերը որ նա չէ կարողացեր կրնկի վրայ բաց մնացած իր տան դռները գոցել ... :

ԱԿՈՃ — Օտարական, կամ այս տունէն դուրս եւ կամ յարդանք մեծատոհմին Ղարաբաղա :

ԱՐԱԶ — Ինծի նայիր, ընկեր, երէկի երազներով ներկան ապրիւ կարելի չէ, իմ խօսքս հրացանի զնդակ է, մէկ որ սու-

բաց էլ ետ չի դառնար : Զարժեր եւ արդէն չեմ ալ ուզեր , որ
վէճ հարուցանեմ վլփլկուած առաստաղի մը տակ , որի բոլոր
սիւները ծոմրկած են : Մէյ մը շուրջդ նայէ :

ԱԿՈՃ . — (Նարքը նայելով) Տէր Աստուած , բարեկամ ,
ուղիղ նայիր . այս տան մէջ ծոմրկած սիւն չկայ : Եթերագոյն
այս կամարին տակ Արդութեանց տոհմի մելքները փայլեր են
իրեւ փայլուն աստղեր , վա՛յ այն սեւ ամպին , որ կը վաղէ բո-
լորեւ ու մթազնել Ղարաբաղի մնջութիւնը :

ԱՐԱՋ . — Մի հայհոյեր ամպերուն , ընկեր , ցողը շողին
կ'ընկերանայ եւ կեանք կուտայ շուշանին : Դուն տեսե՞ր ես
շուշանին փթթումը ազատ դաշտերուն մէջ , անա՛ ինձ : Դուն
տեսե՞ր ես թէ ի՞նչպէս խորշակի թունալից շունչին տակ շու-
շանին հեղահամբոյր վիզը կոթնուկէն վար կը կախուի , ինչպէս
կոյսը գերեզմանի եղրին : Արեւա վկայ ընկեր , ամբողջ մէկ
տարի կ'ընէ որ կը քալեմ հերկերու մէջէն . քարիսուցներէն եւ
փուշերու ճաղկտուքներէն բրտացած են ոտքերս , ու մամուռը
զարկեր է սիրու միշտ . բայց դեռ իմ հոգուց խորանի բոլոր
սիւները ուղիղ են ու կանգուն եւ միշտ ալ կը վառի սիրոյ եւ
յոյսի պայծառ ջահը ինձ համար . քեզ համար եւ Հայաստանին
համար :

ԱԿՈՃ . — (Ինքնիրեն) Խորհրդաւոր հոգի մը . շատ խելօք
բայց խելքս գուրս մարդ . իմ գործս չի այս մարդուն հետ վի-
ճիլը : Սաարական , ուղիղ 30. տարի կ'ընէ որ այս մնձատան
ծառայութեան մէջն եմ , առաջին անգամն է որ կը հանդիպիմ
մէկու մը , որ իրապէս անկախ է , խիզախ է եւ չի թեքուիր ա-
կընկալութիւններու առջեւ . պուազօ՛ , չեմ գիտեր թէ ո՞յ ես .
եւ ինչո՞ւ համար կը գեղերիս , բայց քեզ սիրեցի , տղամարդ
ես : Աստուած չնորհքդ պահէ :

ԱՐԱՋ . — Ամէ՞ն :

ԱԿՈՃ . — Աստուած սրտիդ մուբաղին հասցնէ քեզ :

ԱՐԱՋ . — Ամէ՞ն :

ԱԿՈՃ . — Աստուած աւելցնէ ոյժդ , որ հարուածես կեղ-

ծիքը, բոնութիւնը եւ զուլումը :

ԱՐԱԶ. — Ամէ՞ն. Եւ թոյլ տուր ինձ խնդրել գաւաթ մը դինի, կտոր մը հաց ու քիչ մը աղ :

ԱԿՈՃ. — Ինչո՞ւ համար թոյլ չես տար քեզ նման հուժկու եւ խմասուն տղամարդու համար պատրաստել ճոխ սեղան մը :

ԱՐԱԶ. — Ես սովոր չեմ ուրիշի աշխատանքով պատրաստւած ճոխ սեղաններէն լափել :

ԱԿՈՃ. — Դուք Հնչակեա՞ն էք :

ԱՐԱԶ. — Լո՛ւռ կաց :

ԱԿՈՃ. — Դուք Պալշէվի՞ն էք :

ԱՐԱԶ. — Լո՛ւռ կաց :

ԱԿՈՃ. — Ազա ի՞նչ էք :

ԱՐԱԶ. — Լուռ կաց : Լոռութեան մէջ մարդը խորհրդաւոր է եւ խորունկ : Խորհէ՛, ազա խօսիր :

(Դուռը կը զարմուի) :

ԱԿՈՃ. — (Դէպի դուռը շարժուելով) Մտէ՛ք :

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ. — (Ներս) Երեւանի փոսթը : Խնդրեմ ստորագրեցէք այս հինգ հեռագիրները . եւ ապահովագրուած ծըրարները, իսկ այս երկու հեռագիրներու պատրասխանը կ'ուղուի անմիջապէս :

ԱԿՈՃ. — Այս բոպէխս իմաց տամ Մելիքին, կուգայ, կը ստորագրէ եւ կը պատրասխանէ :

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ. — Ժամանակ չիկայ եղբայր, ստիպուած եմ աճապարել : Որքա՞ն հանդարտ էք, Հայաստանը սկսեր է արիւն փսխել, նոյնիսկ Ղարսը վտանգուած է :

ԱԿՈՃ. — Այս բոպէխս, եղբայր ջան . (Դուրս ելելու փորձ)

ԱՐԱԶ. — Տուր ինձ այդ թղթերը :

ԱԿՈՃ. — Այդ չէ կարելի :

ԱՐԱԶ. — (Զինքը քաշելով) Տեղդ զամուիր, թուղթերը ոտուր :

ԱԿՈՃ. — Տէր Աստուած, օրը կ'ելլէ, չարը չելլեր : (Թղթերը կուտայ Արագին) Ես հոս չեմ :

ԱՐԱԶ — Եթէ փորձես դուրս ելլել, կը մեռնիս (Կ'ակսի բանալ հեռագիրները եւ կարդալ) : Ա. Հեռագիր...Մելիք Արգութեանց, Թաք-արները մտադրել են յարձակուել Ղարաբաղի վրայ Թրքաց հրահանգներով, կարո՞ղ է՞ դիմագրաւել, իմացուր :

Թիֆիլիս

ԲԵԿՉԱՏԵԱՆ

Բ. Հեռագիր — Մելիք Արգութեանց, խնդրեմ պատրաստըիր ընդունելու իմ բանակի սպաներից եւ զինուորներից 50 հոգու, զալիս իմ տեսնելու Հայաստանը : Գերուած Արազը ըսպաններ են Թուրքերը Երիգայի մօտ :

Ղարս

ՃՐԱՄԱՆԱՏԱՐ ՍԵՒԱՆ

Գ. Հեռագիր, Մելիք Արգութեանց, Շուշին կարող է վըտանգուիլ Թաք-արական յարձակումներից, կայ եւ Պալշէվիիքան վտանգ, զալիս է մեր ներկայացուցիչը, Ղարաբաղը ենթարկելու է՞ ընդհանուր զօրակոչի, կը ցանկամ իմանալ ձեզ : Երեւան

ՎՐԱՑԵԱՆ

Դ. Հեռագիր — Մելիք Արգութեանց, Ստացեր եմ հեռագիրդ, ցանկանում եմ մօտդ լինել այս շարար :

ԱԼԵՖԱՆԴՐԱՊՈՅ

ԼԱԶՈ

Ե. Հեռագիր — Մելիք Արգութեանց, Ալաշկերտից հասանել Ղարս, եթէ հիւանդութիւնդ ծանր է, իմացուր, զալիս եմ :

Ղարս

ՈՐԴԻՒ ԼՕՐԻՍ

(Կ'ասորագրէ). կը պատասխանէ հեռագիրներուն եւ կը յանձննէ Սուրբհանդակին :) Ընկե՛ր, ա՛ռ այս թղթերը եւ սուրայնպատակիդ :

ՍՈՒՐՃԱՆԴԱԿ — Սիրո՛վ (գուրս) :

ԱԿՕՃ — Ի սէր Աստծոյ Եղբայր, ձեր արածը շիտակ չէր, ի՞նչ յանդզութեամբ մի օտարական ինքզինքին թոյլ կուտայ սուրագրել Մելլեքիս եկած Հեռագիրներու պատասխանը :

ԱՐԱԶ — Ո՞ր տեղացի ես :

ԱԿՕՃ — Մշեցի եմ :

ԱՐԱՋ. — Մտիկ տուր ինձ, եւ այս՝ եւ այն՝ ինչ որ ըրեւու կը նեմ, յօդուա այս մեծատանն է, որուն անունը Հայատանն է : Երգուիր որ լուռ մնաս. կը մեռնիս, վճռի՞ր :

ԱԿՈՃ. — Կերգնում :

ԱՐԱՋ. — (կը համբուրէ նակատէն) Կղպէ բերանդ, մինչեւ որ խօսելու վայրկեանը հասնի : Եւ երբ սկսիս խօսիլ, խօսէ մարդու պէս : Ոչ սարդ գարձիր թակարդելու համար եւ ոչ ալ ճանճ զարձիր թակարդուելու համար, ուզի՞ղ (դուրս) :

ԱԿՈՃ. — (Գլուխը ֆերիլով) Ո՞վ էր այս սուրբք : Սուրբ ըստ ամմա՝ սատանայի խելք ունէր . Անունն իսկ հարցնել մոռցայ : Ով ալ որ ըլլայ՝ շխտակ մարդ էր եւ իր խօսքը գետին ձըդողներէն չէր, պէտք է լում, զնամ ծրարները Մելիքին յանձնելու : (Նամակ, քերթեր, հեռագիր առնելով դուրս երթալու ատեն ներս կը մտնէ Վարդերը) :

ՏԵՍԻԼ Զ.

ՎԱՐԴԵՐ. — Ակօ ջան, խեր աղբեր, հողուա տունը, մի քոպէ սպասիր, ասելիք ունիմ :

ԱԿՈՃ. — Ետիս գնայ սատանայ (դուրս) :

ՎԱՐԴԵՐ. — ԱՇ մուխդ մա՛րի, անխելք գիւղացի . ճէննէմ, հազըր հացը ուտելու ակռայ չունիս նէ՛ ե՛ս ի՞նչ ընեմ : Արի տես որ սիրսս փրթեր Ակօճին կպեր է : ԱՇի, Ակօճ, սէլլի որոյիդ շքին նստիմ, (ինքնակորոյս վիճակով քեւատարած դէպի դուռը) Մուրազս տո՛ւր հայ տղայ, մուրազս տուր :

ՏԵՍԻԼ Է.

Նոյն եւ Ծուռ

ԾՈՒԻԹ. — (Ներս գալով ուղիղ կը ժալէ Վարդերի գրկին մէջ) :

ՎԱՐԴԵՐ. — (Ինքնակորոյս վիճակով կրծքին կը սեղմէ Ծուռը) :

ԾՈՒԻԹ. — Է՛, հէ՛...

ՎԱՐԴԵՐ — Խարէ՛ խատէ՛ · · · :

ԾՈՒՌ — Պա՞գ կ'ուզես է՛, տէ՛ տէ՛ · · · :

ՎԱՐԴԵՐ — Հոտած պուտուկ, դո՞ւն մնացիր վրաս խօսող :

ԾՈՒՌ — Ե՞ս գրկեցի քեզ, թէ դո՞ւն գրկեցիր զիս, կը հանկնամ Տիկին Վարդեր, կը հասկնամ, դուն ալ կը հասկնամ հասակիուշ մեռնիմ, կակուղ Վարդեր : Թէ որ խօսք տաս տիկու գինիով լեցնել, բերանս կը կղպեմ, Աստուած վկայ մարդու չեմ ըսեր, թէ տիկու ըս լեցնես Ալագեազի անուշ խաղողէն շինուած չիրին գինիով, կ'եւեմ ժամու տանիքը կը պոռամ, Վարդօն Ակօճը կը սիրէ՛ . (պօպալ) Վարդօն Ակօճը կը սիրէ՛ · · · :

ՎԱՐԴԵՐ — Տօ , սո՛ւս , սո՛ւս , ուզածդ գինի թող ըլլայ :

ԾՈՒՌ — Աչքս լո՛ւս , լո՛ւս , ուզածս միայն գինի է , (գաւաքը գրպանէն հանելով) կը խմեմ Հայաստանի կենացը , կեցցէ Արազը (գաւաքը կը նետէ , ուրիշ գաւաք մը գօտիէն հանելով կը լցնէն) կը խմեմ Լորիսի կենացը , անկցի Սեւանը (գաւաքը կը նետէ) :

ՎԱՐԴԵՐ — Թաղեմ արեւդ , բերանդ չորսայ :

ԾՈՒՌ — Սպասիր , (ուրիշ գաւաք մը կրծքի գրպանէն հանելով) կը խմեմ հայ աշխատաւորութեան կենացը , անկցի Ժիլիթարիզմը , (գաւաքը կը նետէ) :

ՎԱՐԴԵՐ — Լեզուղ որդնի , դուն կը հայհոյես հայկական բանակին , խման մարդ :

ԾՈՒՌ — Սպասիր , (ուրիշ գաւաք մը կը հանէ գլխարկի տակէն) կը խմեմ Սուրբն Փարամազի կենացը :

ՎԱՐԴԵՐ — Քամպախ , ինչու կը կոտրես գաւաթները :

ԾՈՒՌ — Ով որ մէկուն կենացը կը խմէ , այդ գաւաթը ուրիշ մը բերանին փոխանցելու չէ , եւ թոյլ տալու չէ որ անկեղծութիւնը խառնուի կեղծիքին : Մէկ գաւաթը մէկ մարդու կենացը եւ կ'արժէ կոտրել այդ գաւաթը (կը նետէ գաւաքը) — (ոսքի ձայներ) :

ՎԱՐԴԵՐ — Հեռանանք , եղբայրս եկաւ :

ՇՈՒԽԻՌ — Տիկս պիտի լեցնե՞ս ոչինիով, թէ ոչ կը պոռամ
(կը պոռայ) Վարդերը Ակօճը կը սիրէ՛ . . . :

ՎԱՐԴԵՐ — Մի պոռար, կը լեցնեմ 10 անգամ, քայլէ հե-
տըս :

ՇՈՒԽԻՌ — Զեմ զար, բայց չեմ պոռար :

ՎԱՐԴԵՐ — (Դուրս) :

ՏԵՍԻԼ, Ը.

Նոյն, Մելիք, Մեծիկ, Ակօն, Արազը՝ Արեղայի Հագուստով
(Բոլորը կը նստիի)

(Ակօն և Նոյն ոտքի) :

ՄԵԼԻՔ — Զեմ խմանում : Երեւի հեղեղը պիտի քշէ մեղ եւ
ո՛վ գիտէ ի՞նչ ձեւ տիղմերու մէջ : Բէկլար, լաւ իմացիր, ներ-
կայ ժամանակներու մէջ մեր մելիքութեան գահը չէ կարող յա-
րատեւել եւ պիտի անցնի պատմութեան : Դա իր կարգին, իսկ
ինքս ինկեր եմ մի զարհուրանքի մէջ, որից դուրս գալը գրեթէ
անհնարիէ : Ես կը հասկնամ թէ իմ հայրենի տան բոլոր սիւ-
ները ծոմոկած են, ուզիղ ոչինչ մնաց եւ պիտի խորտակ-
ուինք :

ԲԷԿԼԱՐԵԱՆ — Մի յուսահատուիր Մելիք, բոլոր փոթո-
րիկներէն վերջ ծիածանը կը փայլի, յոյսը նախ կը փթթի, ա-
պա կը մահանայ եթէ չը ծաղկի :

ՄԵԼԻՔ — (Ոտքի) Ակօն :

ԱԿՕՃ — Տէր իմ :

ՄԵԼԻՔ — (Ոտքի կենալ) Ո՞ր յանդկնութեամբ սուրհան-
դակը ճամբու գրիր առանց զիս տեսնելու :

ԱԿՕՃ — Մելիք ջան, երբ մէկը չուզեր բանի աեղ զնել
գէմինը ու կը մեկնի առանց սպասելու, ես ի՞նչ կարող եմ ը-
սել : Արեղան հոն էր, եւ նա կարող է վկայել որ ուզիղ եմ :

ՄԵԼԻՔ — Ո՞ր Արեղան :

ԱՐԵՂԱ — Ե՛ս ինքս :

ՄԵԼԻՔ — Ո՞ր վանքի Արեղաներէն էք :

ԱՐԱԶ — Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետէն :

ԲԻԿԱՐԵԱՆ — Ո՞ր սուրբի մասունքով կը լրջագայիք :

ԱՐԱԶ — Այն աղասութեան Հայաստանի :

ՄԵԼԻՔ — ի՞մ Հայաստանին :

ԱՐԱԶ — Քո եւ իմ Հայաստանին :

ՄԵԼԻՔ — Քոնը չը գիտեմ, բայց իմ Հայաստանո խելքին եկեր՝ խոռվեր է խորունկ վշտերէն

ԲԻԿԱՐԵԱՆ — Կը յարզեմ կարգդ, Արեգա՛յ, բայց կ'անձ-կայի որ դէն հրէիր սքեմդ, վար տայիր մորուքդ, եւ ես կ'ու-նենայի իմ որդիս Արազը : Աչքերուդ մէջ թրքաց ձեռքը գերի ինկած զաւակիս պատկերը կ'ապրիմ, եւ ո'րքան նմանութիւն

ԱՐԱԶ — Կորի՞ճ էր քո տղադ :

ՄԵԼԻՔ — Մի շարժեր այդ լարը . . . անբնական բան է ձը-ժեռուայ բուքին տակ գարնան ծաղիկներու դովքը ընել : Երեւի չիւր էք ինձ, կարող էք հանդիստ ընել այս առաստաղին տակ որքան ատեն որ կ'ուզէք :

ԱՐԱԶ — Զը գիտեմ : Բայց յուսալից եմ թէ զգոյշ կը լինէք զիս դասել ձրիակերներու դասին, ուրիշի աշխատանքն ոչ իսկ մէկ պատառ բերան տանելու մարդն եմ : Իմ խօսքս սքեմէս բարձր է :

ՏԵՍԻԼ Թ.

Նոյնի եւ Սուրիանդակ

ՍՈՒՐԱՅԱՆԴԱԿ — Երկու հեռագիրներ Մելիքին : (Դուրս) :

ՄԵԼԻՔ — (Արեղային) Աստուծոյ մարդը, կարդայ ա-սոնք :

ԱՐԱԶ — «Մելիք Արդութեանց, Ղարսից ճանապարհ ին-կայ փոխարինելու համար քո եւ քո աղջկայ չնորհքը . զուցէ զժոտուինք :

Բերդապահ եւ Հրամանատար Ղարսի

ՄԵԼԱՆ

Հ Ա Յ Ի Ռ / 7/01
 ՄԵԼԻՔ. — (Զայրացած) իմ աղջկայ չնո՞րհքը. այդ ի՞նչ
 է, մեր ո՞ր անշնորհքութեան համար կ'ակնարկէ այս մարդը
 Ակօճ :

ԱԿՈՃ. — Խնդրեմ ՄԵԼԻՔ :

ՄԵԼԻՔ. — (Զայրացած) Լոի՛ր, այ քեզ 30 տարուայ հա-
 տատարիմ սողուն : Իմ պատուախնդիր աւանդապահ տանը մէջ
 ո՞վ սորքեց անիմանալի այս դաւը : Գնա, կորի՛ր, չէմիքէս
 դուրս ինկիր, գաւաղիր հաւատարիմս, ո՞վ եւ ի՞նչ պատաս-
 խանեց Սեւանի հեռագրին : Ասա ուղիղը, այլապէս կ'աքսորեմ
 բեղ մինչեւ Սիպերիա :

ԱԿՈՃ. — ՄԵԼԻՔ ջա՛ն, այս բոպէիս կը հրաժարիմ գործա-
 փարութեան պաշտօնից, եւ ինքներենս ծամբայ կ'իյնամ դէպի
 Սիպերիա : Ես դաւած չեմ քո տանը :

ՄԵԼԻՔ. — Կորի՛ր, կորի՛ր, այլեւս մէկ վայրկեան մնալու
 տեղ չունիս :

ԱԿՈՃ. — Կ'երթամ, կը կորիմ արդէն : (Քալել դէպի դու-
 նը) :

ՏԵՍԽԼ Փ.

ՎԱՐԴԵՐ. — Ի՞նչ է նորէն կուտ կերեր երկինք ելեր ես,
 Հօրեղբայր, խաղճիկ զոները մի կզակեր, ուղիղ 30 տարի հաւա-
 տարմօրէն ծառայող գործավարդ ինչո՞վ վարձատրեցիր :


ՄԵԼԻՔ. — Իմ առևնո ինձ գէմ է ըմբռոսացիր : Գտուել,
 խելքի եկեր, խենդացեր էք բոլորդ, թէ կ'ուղե՛ս, զնա՛ դուն ալ :

ՎԱՐԴԵՐ. — Հետո քալէ, սեւ մուր մարդ, (կ'ուղեւորին
 գուրս) :

ԱԲԱՋ. — (Ուժի կը կեցնէ զիրենք) Խնդրեմ, մէկ բոպէ
 միայն, ՄԵԼԻՔ ջան, ես կը կարծեմ թէ շփոթութիւն մը կը տի-
 րէ տեսնուածին մէջ : Կարելի՞ էր իմանալ, ո՞վ է հրամանա-
 տար Սեւանը եւ ի՞նչ կապ ունի ձեր գերդաստանին հետ :

ՄԵԼԻՔ. — Կարող եմ ասել թէ՝ հրամանատար Սեւանը իմ
 աղջկանս բռնի նշանածն է :

ԱԲԱՋ. — Այս ո՞ր դարու մէջ ենք, որ կարելի կը լինի



բռնութեամբ տիրանալ աղջկան մը սրտին : Որքան ես գիտեմ ,
թրքական բանակը սկսեր է քաղիսել Հայաստանի դրան . իսկ
նա իրեւ Ղարսի հրամանատար , պարտական է մնալ Հօն եւ
դիմադրաւել թշնամիին՝ ցոյց տալու համար իր չնորհքը : Ան-
ընորքը ի՞նքն է որ փախուստ կուտայ : Եթէ քո աղջիկը դա-
տողութիւն ունի , անոր տուած ժանդուտած մատանին իր մա-
տէն դէն կը չպրտէ , եթէ զուն իրական հայր ես՝ կը հաստա-
տես աղջկանդ արարքը , տղամարդը հետեւանքի մասին չի մը-
տածեր :

ՄԵԼԻՔ .— (Մեծիկին) Տէ խօսիր , Մելիք :

ՄԵԾԻԿ .— Ի՞նչ խօսիմ , Մելիք :

ՄԵԼԻՔ .— Հաւանիր կամ հակառակիր Աբեղայի ասածին ,
ու զիս դուրս հանէ այս իրամատէն :

ՄԵԾԻԿ .— Քո աղջիկը տղայիս նշանածն էր , տղաս գնաց ,
կ'ըսեն ինձ թէ՝ մեռա՛ւ , (գլուխը շարծել) մեռա՛ւ . . . : (Ոտքի)
Հարսնացուս ազատէ այս կապանքներէն : Ե՛տ տուր նշանը եւ
պատրաստուիր կոռուիլ միլիթարիկմին դէմ : Կը հաւնիմ Աբե-
ղային , նա արդար է իր վճիռին մէջ : Պէտք է ետ տաս մատա-
նին :

ՄԵԼԻՔ .— (Ոտքի կենալ) Ե՞տ տալ մատանին , չէ՞ որ ա-
նոնց նշանտուքի հանդէսին մէջ իրենց երջանկութեան ու ա-
րեւշտութեան զինին խմեցինք :

ԾՈՒՌ .— (Ներս զալով) Զէտ նշանտուքի գինիին մէջ ես
ջուր խառնեցի , խմածիդ կէսը ջուր էր , էդ հէ՛չ :

ԲՈՂՈՐԾ .— (Կը խնդան) :

ԾՈՒՌ .— Հա՛ , Ասառած վկայ ջուր խառնեցի , զէտ նը-
շանտուքի մէջ , անմեղ հարսէն դուրս չխտակ մարդ չիկայր :
Փեսացո՛ւն ըսես , կը նմանէր կաւէ փեթակի , քսան զաւաթ
ջուրը գինի տէյի խմցուցի , համը անդամ չը հասկցաւ , ու զիւ-
ելէր ինքն իր զիսին Հայաստանին կը տիրանա՞յ :

ՄԵԼԻՔ .— Ասա տեսնեմ խեղկատակ , ես ի՞նքս ալ չխոսակ
մարդ չէի՞ այդ հանդէսին մէջ :

ԵՌԻՒԹ — ՀԵԼԱԿԵՐ ՃԵՒՐ ·

ՄԵԼԻՔ — ՏԵ ԿՈՐԻՌ · ՊԱՌԵՐԱ ԿՈՐԻՐ · ԱՇ ՃԵՂ ԳԱՄԱԳՐՈՎ
ԱՐԱԳԱԿՆԵՐ : Աղաւազեցիք ամբողջ մի գերդաստան ու ճեղ Ճը-
ՂԵցիք հենէքի մէջ, ԿՈՐԻՌ ·

ԵՌԻՒԹ — ՄԵԼԻՔ ՃԱՇՆ, (գաւաքը կը լեցնէ) Մարդը սխա-
լական է · լու մարդ ես, բայց տեղ ալ եղեր է որ սխալուած ես,
(գաւաքը վերցնել) անոր նոր կեանքին համար, կեցցէ աշ-
խատաւորութիւնը (գաւաքը գետին կը նետէ ու դուրս կ'եր-
քայ) :

ՄԵԼԻՔ — Խօսիք ՄԵԼԻՔ :

ՄԵԾԻԿ — Շուարած եմ ՄԵԼԻՔ · մէջտեղը մի բան կը դառ-
նայ · չեմ իմանում թէ ի՞նչ է եղածը · · · Խենդերն անգամ խո-
րախորհուրդ խնդիրներու մէջ ինկած են :

ՏԵՍԻԼ ԺԱ.

Նոյնիք եւ Ակօն

ԱԿՕՃ — (Զեռքը կրծքին խոնարհելով) Տէ՛ր իժ :

ՄԵԼԻՔ — Որո՞ւ ձայնն է որ կը լսեմ :

ԱԿՕՃ — Հաւատարիմ զործավարիդ :

ՄԵԼԻՔ — Ասա՛ ուրեմն :

ԱԿՕՃ — Հայ զօրքը թթաստանի ակին վրայ կանդ առեր՝
կը պարէ · իսկ ձիերը մեր ցանքերուն մէջ աւերներ կը գործեն :
Սեւանն է եկողը, ու հոգը իսկ չէ որ ձիերը ունիչպէրին ցան-
քերը կ'աւրեն :

ԱԲԵՂԱՅՑ — Ի՞նչ · ու հոգն ալ չէ որ ձիերը ոչնչպէրին ցան-
քերը կ'աւրե՞ն : (Շտապիլ դուրս) :

ՄԵԼԻՔ — (Ռտքի) Գործավար, լուր տուր քաղաքացինե-
րուս, որ հայ զօրքը քշեն դէպի ճակատ :

ԱԿՕՃ — Բայց տէ՛ր իմ, անոնք զինուած են մոսին հրա-
ցաններով :

ՄԵԼԻՔ — Անոնք զէնքով, մենք բիրերով :

ԱԿՕՃ — Այս բոպէիս (կը դառնայ դէպի դպւռը) :

ՄԵԼԻՔ. — Թուի՛ր կրակի նման, ես ինքս հո ն կը լինի՞մ :
(թուրք դուրս) :

ՎԱՐԴԵԲ. — (Ճերմակ չիք մը նակատը կապած, գոզնոցին
մէջ ժիշ մը լուրիա լեցուած, կուգայ ու գետինը կը նստի, կը
սկսի մաքրել) Մուրսի ձեր գլխին, է որ Հայը Հայը կը տեսնայ,
կը դառնայ Ասլան-խարլան : (Զեռքը օդին խրել) Մուրսի ձեր
գլխին . . . : Ի՞նչ է եղեր, թէլ մը ցորեն, թող պակաս ըլլայ,
հապա Հայ զօրքը թէլ մը ցորե՞ն ալ չարժեր . . . : Աշխարհքին
առջեւ խախիք ու խայտառակ կ'ըլլանք, հալով եօլով աղջիկնիս
նշաննեցինք լուսու պէս տղի . հիմա ալ մատանին ետ ըրէ Մե-
լի՛ք . էն ինչո՞ւ . . . կէօյէ Հայաստանը Սեւանին լարախ չէ .
մուրսի գլխի՛դ . Մեծօ . . . ամէն բան մասխարա . . . (ակոաները
նուկել) ա'լս ես ըստ մօրուքիդ թէլիկները քաշէի՝ թոնիրը քչէի,
Մեծօ', Աստծոյ խշմին ուստա գաս . կրակ թափի գլխիդ . Գոմո-
րը փնտուես, Սոդոմը գտնես . . . Հայութեան սուրբ ժամու կար-
գըն ու կանոնը ջուրի վրայ տւողին աչքերը ճողա, ինշալլա՛հ,
պիտի ճողա, (ոսմի կ'ելլէ օճիկը քօքուելով քալել) ամա՞ն,
աման, աման . . . (դուրս) :

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՀՈՐԻՍ. — (Ազ ձեռքը փաքաքուած, վզին քարշ, զիմորի
տարագով, առւրը եւ զէնքը վրան) : Հա՛յր, հօրքո՛ր . . . Հայա-
տա՞ն . . . Հա՛յր . . . : Ոչ ոք կայ, պարապութիւնն է թառեր Ղա-
րաբաղի Մելիքութեան դարաւոր այս գահին չուրջ . . . : Հասած
հունձքին առջեւ խուրձերը մանզաղին զործն է . . . իսկ հոս ոչ
խուրձերը կ'երեւին ոչ հասկերը . . . : Ես կամ որպէս ժառան-
գորդ (ձեռքը կը դնէ մելիքութեան բազմոցին վրայ) ահաներ-
կացուած գահը Ղարաբաղի Մելիքութեան : Երկայնարազուկ-
ներու յանած այս բազմոցին շուրջ գետերու նման փրթեր վրբ-
փրբեր ու հոսեր են զուսողութիւնը, փաստմոլութիւնը, խո-
րամանկութիւնը, կեղծիքը, զուցէ եւ զուլումը : Այս գահը
տէրն ու ծառան բնորոշեր է ու արհամարհեր է մարդկային

իրաւանց հիմքը կաղմող հաւասարութեան սկզբունքը — Սուցիալիզմը : Եւ այս գահը կ'անձկար իր ոտքը ամրացնել «Արարատեան Հանրապետութեան» մեղքուած ճակատին վրայ, որուն իրուեւ տասանորդ վճարեցի թեւս . . . Օ՛հ, չեղում, չեղում մը, որ կրնայ խռովել զինուոր անուան տակ խլուած միամիտ աշխատաւորներու փշրուած ոսկորները . . . զինուորը կը մեռնի, զօրավարը կ'ապրի . . . իր «Հերոսական» արարքին անդիտակից կտրիճ զինուորը իր անտեղի մահով մեղկերը կ'ապրեցնէ՝ ճնշումը հաւերժացնելու համար . . . քո մահը ո՞ւմ համար իր Հայ զինուոր . . . : (Խրոխտ դիրք) Հայկական Արարատը. Հայկական զօրքը, բանակը, մե՛ր բանակը փեռեկուըւած է . Փախանք արդէն . (իյնալ աքոռին մէջ ձեռքը նակատին) Խարսը ինկաւ, եւ նրա բանալին մնաց Գարապէքիրին ձեռքը . . . այդ կոպիտ տականքը հայ աշխարհը պիտի ողոզէ, եթէ մեր թիկունքը իր յենարանը չը դանէ . . . :

Պէտք ենք փոխել յատակգիծը : Մինչ այս փորուած մեր քաղաքական դիրքերու բոլոր քարերը խախտելու ենք եւ հիմնելու ենք նոր պարիսպը . . . : Եւ թող վար զան բոլոր հին սիւները իրենց հնօրեայ խայակներով : Թեթեւցած փառքերու մէջ ծուփ եկող հին տաճարներու երեսը նոր արեւին կողմը պէտք է զառնայ : Սոցիալիզմը պիտի գահակալէ ու Հայաստան պիտի ենթարկուի : Մեր նոր կոռւաճակատին ամենէն հատու զէնքերը պիտի լինին խոիը, բրիչը եւ մանդաղը . . . իսկ մեր բանակը՝ ինքն է Հայ աշխատաւորութիւնը, ոռուս աշխատաւորութեան առկուն զինակիցը . . . : Թրքական բանակը ամբողջ Հայութիւնը ծալլելէն առաջ՝ մեր քաղաքական տակտիկան, մեր ըմբանումները, մեր հին երազները պիտի նորել ու յարմարել նորին :

Կը մերժեմ ժառանդելու մելիքութեան տիտղոսը եւ կը կանգնիմ Հայ աշխատաւորութեան կողքին : Ես ուխտեցի . . . : (Կ'իյնայ բազկարուին վրայ եւ կը խորանայ մտածմանց մէջ) :

ՏԵՍԻԼ ԺԳ.

ՎԱՐԴԵԲ — (Շերեփը ձեռքին ներս, կը յառի եւ ձեռքը բերեին դնելով) Լորիսս (կը վազէ կը փարքուի) հողիս, Լորիս, (գոգնոցով աշքերը կը սրբէ) փառք քեզ, Աստուած (կուլա):

ԼՈՐԻՍ — Մի լար հօրքոյր, քամին տարաւ, քամին բերաւ, թեթեւ վէրք ունիմ, կ'աղեկնա, կ'անցնի: Ասա, տեսնեմ, ի՞նչպէս է քոյրս:

ՎԱՐԴԵԲ — Լաւ է, որդիս, լաւ է:

ԼՈՐԻՍ — Ի՞նչպէս է հայրս:

ՎԱՐԴԵԲ — Լաւ է որդիս, լաւ է:

ԼՈՐԻՍ — Ի՞նչպէս է գործաւորը, ի՞նչ կ'ընէ Կիրակոսը:

ՎԱՐԴԵԲ — Լաւ են, որդիս, լաւ են:

ԼՈՐԻՍ — Ապա ի՞նչպէս է, ի՞նչ կ'ընէ Սումբուլը:

ՎԱՐԴԵԲ — Սումբուլը, չը գիտեմ որդիս, չը գիտեմ:

ԾՈՒՌ — Ան չի գիտեր, ես գիտեմ, Սումբուլ ճամբայիդ կ'ապասէ: Երգում կ'ընեմ, իշխանիս, որ Սումբուլի սիրու միայն քեզի համար կը տրովիէ:

ՎԱՐԴԵԲ — Մուրսի գլխիդ, փոթուած բամպակը պատահք տէյի գլխի՞ս պիտի կարես: Մեծօյ աղջիկը Մելիքին հարսնցու, ալ ի՞նչ մնաց որ ըլլայ:

ԾՈՒՌ — (Թեւի նման խնդալ):

ՎԱՐԴԵԲ — (Թուրս):

ԾՈՒՌ — (կը ծնկչոքի) Աղջոյն քո դալուդ, իշխանդ մեծագուն:

ԼՈՐԻՍ — Մի ծոիր իշխաններու առջեւ, ապրեր աշխատանքով եւ փնտուէ ինքնիշխանութիւնդ: Ես իմ կեանքի յատակագիծը փոխեցի: Կանգնիր եւ ձեռքդ ինձ տուր:

ԾՈՒՌ — Շատ լաւ ընկեր, (գաւաքը լիցնելով) թանկադին կենացդ: (Գաւաքը կը նետէ, կը լիցնէ միւսը եւ կուտայ կորիսին):

ԼՈՐԻՄ — Քո եւ բոլոր աշխատաւորներու կենացը (կը խմէ) :

ԾՈՒԽԾ — Կոտրէ՛ այդ գաւաթը :

ԼՈՐԻՄ — Ընդհանուրի կենացը պարպուած գաւաթը չէ կոտրուիր, պահէ՛ զայտ : Գնա հօրս, իմացուը գալս :

ԾՈՒԽԾ — Ա՛յս բոպէիս (դուրս) :

ԼՈՐԻՄ — (Ընկնուած) Ո՞ւր հասանք եւ ի՞նչ մնաց որ չը յանձնեցինք թշնամուույն : Մէկը մէկուն ետին մեր դիւղերն ու քաղաքները ճեռքէ հանեցինք ու վտանգեցինք ամբողջ Հայաստանը : Որը՞ երեւակայեմ, իդակիրը՞, Ալաշկե՞րուը, Խա՞րսը, Ալեքսանդրապո՞լ թէ՝ Անի՞ն, Հայաստանի դարաւոր կոթող Արարատը անդամ Թուրքին յանձնեցինք ու այնպէս պըրծանք... տիմար քաղաքականութիւն... որը՞ պատմեմ, (դէմքը ձեռքին մէջ հեկեկալ) Հայաստա՞ն, Հայաստա՞ն... :

ՏԵՍԻԼ ԺԴ.

Նոյն եւ Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆ — (Կարմիր հազած, դէմքին սեւ օօղ մը ազակողմէն կ'երեւի ու կը կանգնի, մեղմ կերկերուն ձայնով) Դո՞ւն կանչեցիր զիս... :

ԼՈՐԻՄ — Միայնակ էի եւ կ'այրուէի... :

ՀԱՅԱՍՏԱՆ — Ինչո՞ւ լքեցիր ճակատը :

ԼՈՐԻՄ — Լքեցի հին երազներս ու վրայ տուի թեւս : (Մեղմ եւ ընկնուած) Ո՞վ ես դուն, ինչո՞ւ կը խառնես սրտիս մոլուիրները : (Աղաչական ձայնով եւ նուազութ) Բա՛ց ինձ դէմքդ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Հրամանատար, ինչո՞ւ չը կոռւեցար եւ ինչո՞ւ վախար :

ԼՈՐԻՄ — Դեւի նման կոռւեր եմ : Դիմադրութեանս ո՞ր պատկերը կ'ուզեմ որ նկարեմ : Խրամատներու երկայքին մինչեւ մեր ակռաները արեան մէջ էինք . երբ ընկրկելու վողը կը զարնուէր իբրեւ հրաման, կը մտնենք բերդը, կը կառչինք բա-

նալիներէն մերկացուած թնդանօթներուն ու հնար չըլլար ծը-
խացնել ոչ իսկ մէկ ոռւմք... հեռախօսները գետին ձգուած
էին, զինուորական շտապէն հրահանդ չէր լսուեր, մեկնած
մհծաւորներու մեռելութեան առջեւ իմ բանակս միս մինակ,
որպէս վերջին մնացորդ կրնկի վրայ բաց թողուած բերդի կըո-
նակէն դուրս եկաւ ինկած Ղարսէն...:

ՀԱՅԱՍՏԱՆ — Ու ինկաւ Ղարսը...:

ԼՈՐԻՄ — Բայց դուն ինչո՞ւ համար իմ յոդնատանջ ոս-
կորներէն վշտի կսկիծներ կ'անցնես. ո՞ր Հայը գիտակցարար
կը դաւաճանէ իր հայրենիքին: Ղարսի մեր պարտութիւնը, որ-
իալ ըմբռնումներու, սխալ յատակագծի, սխալ հաշիւներու և
սխալ միտումներու արդիւնքն է, կշտամբէ ծրագրողները:

ՀԱՅԱՍՏԱՆ — Ե՛ւ քեզ, որ նախօրօք չը կոուեցար ծուռ
յատակագծի դէմ: Զէ՞ք ամաչեր:

ԼՈՐԻՄ — Ո՞վ, (ասքի կենալ) Ե՞ս է որ պիտի ամաչեմ:

ՀԱՅԱՍՏԱՆ — Նստի՛ր, վիրաւոր:

ԼՈՐԻՄ — Սեւաւոր, բա՛ց ինչ քո դէմքը, որ գէթ վէրքս
տեսնես, (նստիլ) կը լսի՞ս կտրատող սրտիս տրովիիմները...
Դիւցաղնին կոռւանը գիտակցութեամբ մահն է: Վասողի վո-
շէն կերտուած մարզակեր մարզոց ամէն ձեւի արձան հրա-
պարակներէն փար պիտի թափուին եւ պիտի փշրուին այն գոր-
ծաւոր-զինուորներէն, որոնց ոտքն ու ձեռքը միլիթարիստն ու
կապիտալիստը կրծեցին հայրենասիրական խարերայութեամբ:
Ես իմ ձեռքս տուի, բայց իմ ազայի եղունդը անդամ չեմ ու-
ղեր տալ կուսի մը, որը զասակարգային պայքար չէ եւ շար-
տարերէր աշխատաւորութեան քաղաքական եւ անտեսական
աղատութիւնը:

ՀԱՅԱՍՏԱՆ — Դուն ըսիր թէ Հայաստանը վատանգուած է,
դուն ըսիր թէ Թուրքը կուպայ, Թուրք փաշախիզը կ'սպառնայ
կլանել Հայաստանի ողջ Հայութիւնը: (Ծական) Դուն ըսիր
թէ՝ Խարսր ինկաւ, կ'իյնայ Ալեքսանդրապոլը, Երեւանը եւ
դուցէ Ղարաբաղը (բարձր) իսկ ես կ'ըսեմ, կոուող Հայա-

տանի յեռները պիտի չիյնան . . . :

ԼՈՐԻՄ — (Շշական) Արարատը գնաց :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Շշական) Ալաղեաղը կայ (բարձր) եւ իր շուրջը խմբուած մօտ երկու միլիոն հայ աշխատաւորութիւնը կայ :

ԼՈՐԻՄ — Անղեկավար Հայութիւն մը, մատներ ենք շըւարժան, փախուստի ու սարսափի : Գաղթը կայ . . . :

ՀԱՅԱՍՏԱՆ — Ո՞վ իր մօրմէն կ'անցնի :

ԼՈՐԻՄ — Զը գիտեմ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Գիտես, բայց շուարեցա՞ր :

ԼՈՐԻՄ — Դուն որո՞ւ հոգին ես : Դուն ո՞վ ես : Եւ ո՞ւրեկէ կ'ստանաս հզօրութիւնդ, ինչո՞ւ կը ծածկուիս : Բա՞ց ինձ դէմքրդ, որ երկրպաղեմ քեզի :

ՀԱՅԱՍՏԱՆ — Տղամարդ, հարազատին ծունկերը հարազատին առջեւ պիտի չը գթոտին : Դուն իմ արիւնս ես, Արեւ . . . Յետ այսու ոչ գթոտիր եւ ոչ ալ թոյլ տուր որ ուրիշներ քու առջեւ գթոտին : Պէտք է միշտ կանդուն մնանք, որպէսզի կարենանք կանգնեցնել Աշխատաւորական Հայաստանը : Մի շուարիր, հնչեցուր փողը, որ աշխատաւորներ գիտակցին իրենց գերին : Կը կրկնեմ, թէկուզ եւ նոր արիւններու մէջէն, բայց պիտի կանգնի աշխատաւորութեան հայրենիքը՝ աղա՛տ աշխատանքով :

ԼՈՐԻՄ — Եւ աղատ կեանքով : Յուզումներուս խորքերէն յոյսի արեւը ծագեցնող բայց խնդրանքս չը լսող էակ, եթէ ձեռքերդ չը գործածես դէմքեիդ քողը բանալու, սուրս պիտի դործածեմ (վնասկան ձեւ) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Խնդրանքը տեղ չունի ինձ մօտ, հին կարգերու գերութեան այդ լեզուն չեմ հասկնար : Քանի որ պահանջեցիր, կ'ստանաս, (կը բանայ) տեսա՞ր թէ ո՞վ եմ ես . . . :

ԼՈՐԻՄ — Հայաստա՞ն, (կը շարժուի դէպի ոգին) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Լորի՛ս, կեանքս :

ԼՈՐԻՄ — (Գրկընդխառնուելով) Արեւս :

ՏԵՍԻԼ ՓԵ.

Նոյնի եւ Ծուռը

ԾՈՒՐԻ. — (Անոնց գրկը նապնուած ատեն բաժակը ձեռին ներս) Ահա՛, թէ ինտո՞ր զլորուեցաւ պուտկէկը՝ դուաւ խրնէկը, քոյր եւ եղբայր իրար գտան։ Աչքերնիդ լոյս։ Այս բաժակը ձեր կենացը, Հայ աշխատաւորութեան կենացը, բոլորին կենացը։ Կեցցէ աշխատաւորութիւնը։

ՎԱՐԱԳՈՅՑ

ԱՐԱՐՈՒԻԱԾ Բ.

(Մելիք Երկայնաբազուկի տան նոյն դահլիճը, Վարդեր, Արեղան եւ Լորիսը։ Վարդեր գետինը նստած հուլումիք կը շարէ։ Արեղան ճախակոզմի անկիւնը գետինը ծնկչոքած լրջախոհութեամբ կը կարդայ, Լորիս Արեղային դէմը նստած կը ծխէ եւ յառած է անոր դէմքին յափշտակութեամբ։ Վայրկեան մը լոռութիւն)։

ԼՈՐԻՍ — ԱՐԵՂԱ՛։

ԱԲԵՂԱ — (Լուռ է, կը կարդայ)։

ԼՈՐԻՍ — ԱՐԵՂԱ, ո՞ր մեղքերուդ համար ծնկաչոք կ'ապաշխարես։

ԱԲԵՂԱ — (Լուռ է)։

ԼՈՐԻՍ — ԱՐԵՂԱ՛, իմ տունը կրակւեր է։

ԱԲԵՂԱ — Քո եւ իմ տունը։

ԼՈՐԻՍ — Կրակուած տան հրդէկը սաղմոսերդութեամբ չէ հանգիր։ Մաշտոցդ վար ձդէ, (կը խլէ ձեռքին եւ կը նայի գըրքի առաջին էջին) Լենինի Քաղաքական Տնտեսագիտութիւնը

(ետ կուտայ եւ կը ժալէ դէպի ճախ) ներողութիւն Աբեղա,
զիրք սիրեցի բայց դիրքդ ոչ : (Կ'ընթանայ դէպի Վարդերը)
ի՞նչ ևս անում հօրաքոյր :

ՎԱՐԴԵՐ — Հուլունք կը շարեմ զաւակս . մէկու հարս կ'ը-
նեմ , մէկիդ հարս կը բերեմ : Հարսներուս փուլի փուլի կը շե-
նեմ , հարսներուս մեռնիմ :

ԼՈՒԻՍ — Վերցուր այլ եղածները , այս օրերուն ոչ հար-
սը յայտնի է՝ ոչ փեսան , Հայաստանի Հարսանիքը պիտի ու-
շանայ :

ՎԱՐԴԵՐ — Մեղայ Աստուած (հուլունքները կը հաւաքէ) :

ԱԲԵՂԱ — Տէր ողորմիա :

ՎԱՐԴԵՐ — (Խաչսկմբելով) Աղորմութեանդ մեռնիմ :

ԼՈՒԻՍ — (Զայրացած) Աբեղա , ինչո՞ւ գրքէն չես կարդար :
Գիրքդ ո՞ւր , գիրքդ ո՞ւր , կամ սքեմդ կը փոխես , կամ կը հե-
ռանաս այս առաստաղէն : Զիս առանձինն ձգեցէք :

ԱԲԵՂԱ — (Աջէն դուրս) :

ՎԱՐԴԵՐ — (Զախէն դուրս ելելու ատեն) Հիմակուներու
ձեռքէն աման , աման (օձիքը քօրուելով դուրս ելելու ատեն) :

ՏԵՍԻԼ Ա.

ԾՈՒՌԾԻ — (Դէմը կուգայ) տէ , տէ' :

ՎԱՐԴԵՐ — Խարէ Խատէ' :

ԾՈՒՌԾԻ — Պադ կուտաս հէ' . . . :

ՎԱՐԴԵՐ — (Մատը բերնին դնելով) Սո՞ւս , սո՞ւս . . . (մա-
տով լորիսը ցուցնելով) :

ԾՈՒՌԾԻ — Տիկս գինի կ'ուզէ :

ՎԱՐԴԵՐ — Կը լեցնեմ , սուս , սուս :

ԵՐԿՈՒՔԾԻ — (Դուրս) :

ԼՈՒԻՍ — (Սիկարէք կը վառէ , դուռք կը զարմուի) :

ՏԵՍԻԼ Բ.

ՆԵՐԻ եւ Գործավարը

ԼՈՒԻՍ — Մաէք :

ԳՈՐԾԱՎԱՐ — (Յարգանքի նշան) Տէր իմ :

ԼՈՒԻՍ — Խօսիր ընկեր :

ԳՈՐԾԱՎԱՐ — Ամբողջ Ղարաբաղը շարժման մէջ է : Գիշեր եւ ցորեկ վաղեցինք գիւղէ գիւղ հաղորդեցինք հրամանը բացատրեցինք վտանգը : Ղարաբաղի ընդդիմութեան այս յաջող կեցուածքը կը պարտինք Աբեղային : Եթր Աբեղան կ'սկսի խօսիլ, Աստուած իր գահին վրայ կը սառառայ :

ԼՈՒԻՍ — Աբեղան քեզի հե՞տ էր կ'ըսես :

ԳՈՐԾԱՎԱՐ — Ինձ հետ էր հապա, գործը վերջացուցինք թէ չէ՝ նա կորաւ, ո՞ւր գնաց չը գիտեմ :

ԼՈՒԻՍ — Խօսիր ազուակի մասին :

ԳՈՐԾԱՎԱՐ — Իմած եւ յարբած է, յարբած է եւ զօրքը :

ԼՈՒԻՍ — Գիտը հոս զրկէ :

ԳՈՐԾԱՎԱՐ — (Դուրս):

ԼՈՒԻՍ — Վէրքը երկուք է, մէկը մեր անութի տակէն սկսեր է դուրս տալ թարախալից պալար մը, որ կը կոչուի ներքին փտախտ, իսկ միւսը թուրք ու թաթար արշաւանքն է որ կը քալէ ճիշտ մեր սրտին վրայ : Վիշտը կը հոսի ներսէն, վիշտը կը հոսի դրսէն . . . օ՞չ, ահաւոր է այս ծանրութիւնը :

ՏԵՍԻԼ Գ.

Նոյն եւ Արեդան

ԱԲԵՂԱ — Խօսիլ կ'ուզեմ քեզի հետ :

ԼՈՒԻՍ — Ի՞նչ լեզուով :

ԱԲԵՂԱ — Պիտի ազօթեմ քեզի համար :

ԼՈՒԻՍ — Շրբներդ կը կտրտեմ :

ԱԲԵՂԱ — Դուն միայն խօսիլ, սպառնալ գիտես, դուն կը սարսափիս եւ կը տնտնաս խորտակել հին կուբքերուդ մը նացորդները. վախկոտ ես . . չէ՞ որ Մելիքի տղայ ես : Մելիք, մարքիզ, կոմս, լորտ, պարոն ու գեռ թուքով շաղուած միւս տիտղոսները յեղափոխական մարտական դասակարգի մէկ աշխատաւորի կրունկն անդամ չեն արժեր : Քաղաքական այս հը-

բաստագ վայրկեանին մէջ մեր ներքին վիշտը դիրքի եւ փառքի փոտախտէն կը յառաջանայ : Կամ վզէդ պէտք է մերկանաս , կամ տիտղոսէդ :

ԱԲՐԻՄ — Վերջացա՞ւ :

ԱԲԵՂԱ — Ո՞չ :

ԱԲՐԻՄ — Վերջացուր :

ԱԲԵՂԱ — (Լուս Է) :

ԱԲՐԻՄ — Վերջացուր ըսի քեզ , այլապէս սուրս կը իօսացնէ քեզ : (Զեռքը սուրին կը նետէ) :

ԱԲԵՂԱ — (Երկու ժայլ ետ ընկրկել եւ սինմի տակէն հըրագէնը բաշէ) Ետ առ խօսք , կը խփեմ :

ԱԲՐԻՄ — Արեղա' :

ԱԲԵՂԱ — (Վճռական) Կը խփեմ , ըսի քեզ :

ՏԵՍԻԼ Դ.

Նոյնին եւ Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆ — Խաղաղութիւն ձեզ , մարտիկ եղբայրներ , ոչ կիրք ոչ կուլ , այլ սէ՛ր ... Աբեղա , զէնքդ հրէ սքեմիդ տակ , տղամարդ ես , իսկ գուն Լորիս , սուրդ տեղաւորէ իր պատեանին մէջ , եւ երկուքդ կազմակերպեցէք հայ աշխատաւորութիւնը , բռնելու համար Թուրք եւ Թաթար յարձակման ճակատը : Սէ՛ր եւ համերաշխութիւն ձեզ ... :

ԵՐԿՈՒՔԸԼ — (Լորիսը սուրը իր պատեանը կը խոքէ , իսկ Աբեղան իր զէնքը կ'անցնէ սինմին տակ) :

ԱԲԵՂԱ — Դուն այս աղջկան եղբա՛յրն ես :

ԱԲՐԻՄ — Այո՛ , իսկ ո՞վ ես գուն :

ԱԲԵՂԱ — Ես մա՛րդ եմ :

ՏԵՍԻԼ Ե.

ՀԱՅԱՍՏԱՆ — Սէ՛ր եւ համերաշխութիւն ձեզ , բռնկած եղբայրներ ... :

ԱԲԵՂԱ — (Հայաստանին) Դուն , սիրասուն հոգի , դուն անարատ անբիծ էակ , առ զէնքս , խփէ ճակատին ... : (Զէնքը

կ'երկարէ) ուղիւղ ճակատիս ուղղէ, որ սիրտս դադրի զիս տանջելէն, աղուո՞ր աղջիկ: (Կ'իյնայ գետին եւ կը մարի):

ԵՐԿՈՒՔԸՆ. — (Կը վազեն Արեդային վրայ, կը շփեն ձեռքերը եւ կը նստեցնեն բազմաքոնին վրայ):

ԱԲԵՂԱ. — Գիրքս ինձ տուր, աղուո՞ր աղջիկ, Տէր ողորմիայ, յուզումէս մարեցա, տկար կ'զգամ եւ կ'զգամ որ կ'ընկ-ճուիմ...: Զիս մրրկող հեֆքը սրտէս կ'ոկսի ու կ'այրէ զիս: Գրքէս կարդա, աղուո՞ր աղջիկ, սրտէս կարդա, աղուո՞ր աղ-ջիկ...:

ԼՈՐԻՄ. — Բարեկամ, յիշէ որ կրօնական սքեմ ունիս, քեզ համար սրտի երգեցողութիւնը արգիլուած է: Սեւը սիրոյ հետ կապ չունի:

ԱԲԵՂԱ. — Սիրտը սիրոյ ակն է, կղերը անսիրտ չէ, մարդ է, եւ սքեմը սրտին հետ առնչութիւն չունի... սրտէս խօսիր աղուո՞ր աղջիկ:

ՏԵՍԻԼ Զ.

Նոյնի եւ Ծուռ

ԾՈՒԻՄ. — (Գաւաքը ձեռքին) Օրհնեա ի տէր, ողջո՞յն Ղա-բարաղի քաջին, կհցցէ՛ Հայաստանը, (կը խմէ գաւաքը կը նետէ) ձեզ կ'աւետեմ թէ՛ Մեծն Մելիք Երկայնաբազուկ եւ հրամանատար Սեւան հոս պիտի լինին Արէ Լազօի հետ, մի ժոռնաք որ ծուռն ալ անոնց հետ է (դեւի նման խնդալ):

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Գուրք):

ՏԵՍԻԼ Է.

Նոյնի, Մելիք, Լազօ, Մեծիկ, Սումբուլ

ՄԵԼԻՔ. — (Գահին վրայ բազմելով) Խնդրեմ աթոռ առէք, (Լորիսին) ի՞նչ կ'ընես, աղաս:

ԼՈՐԻՄ. — Կը տարուրերուիմ ծա՛նր խորհուրդներով:

ՄԵԼԻՔ. — Ուշ է: Տե՛ս այս հեռազիրները: Ալեքսանդրա-պուր ինկած է, Թուրքերը պիտի կոտորեն Հայութիւնը: Իւ

Հաշուով Արարատեան Հանրապետութիւնը վերջացաւ, եւ Հայրս վայելեցինք անհեռատես քաղաքականութեան պառուղը խօսիր ընկեր Լազօ :

Ա.Ա.Զ.Օ. — Մելիք ջան : Գարապէքիր փաշան համաթուրանական մտքերու առաջնորդն է եւ Հայաստանը կամուրջ մըն է Թիւրքիան կցելու Ասորպէճանին, ու Թիւրքիստանի Մոնկոլներուն : Հայաստանի Հանրապետութիւնը ծալլուեցաւ : Ղարաբաղ պիտի ընդդիմանայ եւ պիտի մզէ Հայաստանի գոյութեան կոփւը : Ես հոս եկայ Ղարաբաղի ընդդիմութիւնը կազմակերպելու, մինչեւ որ հասնի Շահումեանը :

ՏԵՍԻԼ Ը.

ԳՈՐԾԱՎԱՐ — (Կուգայ կը խոնարհի) :

ԼՈՐԻՄ — Խօսիր, Գործավար :

ԳՈՐԾԱՎԱՐ — Հրամանատար Սեւանը կը ցանկայ ներպալ :

ԼՈՐԻՄ — Ազատ է :

ԳՈՐԾԱՎԱՐ — Իր հետ ունի հայ զինուորներ ալ :

ԼՈՐԻՄ — Թող դան հայ զինուորներն ալ :

ԳՈՐԾԱՎԱՐ — Շատ բարի, (Դուրս) :

ՏԵՍԻԼ Թ.

Նոյնի, Սեւան եւ Հայ Զինուորներ

ՍԵՒԱՆ — (Զինուորական բարեւ) :

Ա.Ա.Զ.Օ. — Հազար բարի, զինուորական, հրամմեցէք :

ՍԵՒԱՆ — Երբէք չէի կարծեր թէ ձեզ Ղարաբաղ պիտի դանեմ, Պարոն Լազօ, Երեւի հոս անցեր էք Հնչակեան զանդք զարնելու :

Ա.Ա.Զ.Օ. — Նստեցէք, որ խօսինք : Ոչինչ, Հնչակեան զանդք միշտ կը զարնուի եւ զայն լրեցնող չիկայ :

ՍԵՒԱՆ — Տանուտէրը բայց աթոռ չը հրամցուց ինձ, թէ եւ նստելու համար եկած չեմ :

ԼՈՐԻՄ. — (Ռուֆի կանգնիլ) Ճիշտ էք զօրավար, Թուրքն
ու Թաթարը երբ շրջապատեր են մեղ ու ձեզ, նստելու ժամա-
նակ չէիք կարող ունենալ:

ՍԵՒԱՆ. — Հաշուէ թէ այդպէս է: Մելիք ջան, կ'ուզեմ քեզ
հետ խօսիլ:

ՄԵԼԻՔ. — Խօսեցէք:

ՍԵՒԱՆ. — Նշանածու կ'ուզեմ տեսնել եւ կ'ուզեմ հետո տա-
նիլ:

ՄԵԼԻՔ. — Կարող ես տեսնել՝ բայց նշանուած աղջիկս
առանց ամուսնական հարսանիքի չես կարող տանիլ:

ՍԵՒԱՆ. — Կը տանիմ ըսի քեզ:

ԼՈՐԻՄ. — Զիս ճանչցա՞ր, զօրավար:

ՍԵՒԱՆ. — Կը ճանչնամ, նշանածիս եղբայրն ես, Ղարսէ
ճակատը միասին էինք:

ԼՈՐԻՄ. — Միասին էինք, բայց դուն խոյս տուիր Ղար-
սէն. իսկ ես դիբքերուն մէջ վրայ տուի թեւս:

ՍԵՒԱՆ. — Եւ ես քեզ կոչեցի հայ հերոս մը:

ԼՈՐԻՄ. — Իսկ ես քեզ կը կոչեմ վախկոս մը:

ՍԵՒԱՆ. — Ի՞նչ:

ԼԱԶՈ. — Տաքարիւնութեան կարիքը չիկայ, կարելի՞ է
ճասկնալ ձեր այցի իսկական շարժառիթը:

ՍԵՒԱՆ. — Բոի արդէն՝ Հայաստանը իմ նշանածու է, եկած
եմ իմ իրաւունքիս տարանալու:

ԼԱԶՈ. — Կը սիրե՞ս Հայաստանը:

ՍԵՒԱՆ. — Խենդի պէս:

ԾՈՒԱԾ. — Խենդին աղջիկ չեն տար:

ԼԱԶՈ. — Դուն լուռ կաց:

ԾՈՒԱԾ. — Արէ Լազո, շխտակ խօսողին դլիսի թասը ծակ
կեղնի: Խենդ ես ըսին ինծի՝ ընուր համար ալ աղջիկ չը տուին,
ժինակ ծնայ, մինակ կը մեռնիմ: Խենդ եմ չէ՞ , քանի որ խենդ
եմ, զօրավարը իր քոյրը ինծի կուտա՞յ, թող ըսէ նայիմ:

ՄԵԼԻՔ. — (Զայրացած) Տէ թաց շապիկդ ժանդոս ձողին

վրայ մի կախեր, հերթ'ք է:

Ա.Ջ.20.— Նշանուած էք, դօրավար:

ՍԵՒԱՆ.— Ես սիրեցի, Կաթողիկոսը օրհնեց, իմ մատանիսիր մատն է, և սիրաս իր սրտին մէջ, Հայաստանը իմ նշանածու է:

Ա.Ջ.20.— Լու, կարդ կայ, կանոն կայ: Ե՞րբ է ձեր հարանիքը:

Ա.ԲԵԴ.Ա.— Ո՞ր հարսանիքը:

Ա.Ջ.20.— Հայաստանի հարսանիքը:

Ա.ԵՒԱՆ.— Այդ միայն ինձ վերապահուած է:

Ա.ՈՐԻՄ ԵՒ Ա.ԲԵԴ.Ա.— Երբէ՛ք:

Ա.ԵՒԱՆ.— (Արքայային) Աշխարհիկ գործերուն մէջ ի՞նչ հաշիւ ունիս դուն: Վանական, սմքի՛ր սքեմիդ տակ, ո՞վ ես դուն:

Ա.ԲԵԴ.Ա.— Մէկ կին քեզ է ծներ, մէկ կին զիս է ծներ, սրբէմիս մի նայիր, իբրեւ մարդ կը դատեմ եւ կը վճռեմ:

ՄԵԼԻՔ.— Զօրավար, առանց հարսանիքի ո՞ւր կը տանիս իմ դաւակս:

Ա.ԵՒԱՆ.— Կ'անցնինք Պարսկաստան:

ՄԵԼԻՔ.— Քեզի տալիք աղջիկ չունիմ:

Ա.ԵՒԱՆ.— Այս տան հիմքերը կը խորտակեմ:

ՄԵԼԻՔ.— Փլածը փլած է, մնացածը կը մնայ կանգուն դուն չես կարող անոր մէկ ծեփն անդամ գորփշտկել:

Ա.Ջ.20.— Հանդարտեցէ՛ք: Զօրավար, փնտունք նշանածիդ կամքը:

Ա.ԵՒԱՆ.— Նշանուած աղջիկը կամք չունի:

Ա.Ջ.20.— Ո՞ր օրուընէ սկսեալ հայ աղջիկը գերի՛է:

ՄՈՒՌ.— Ե՛, հէ՛, ասանկ խըլլվուկ բա՞ն կ'ըլլայ. Հայաստանը պիտի տանի Պարսկաստան, հարսնիքը հոն պիտի ընէ, դուրսան հոն պիտի չալէ, ես ալ հոս հայկական կովա՞նտը պիտի քաշեմ, չըլլա՛ր աղբար չըլլա՛ր... պաշխա բանի վրայ դրուցէք: Խելօք բան դրուցէք, թէ բոլորդ ալ խենդացեր

էք նէ , կնիկնիդ ձեռքերնէդ կ'առնեն , հա՞ . . . :

ԱՍԶՅ — Գիտե՞ս որ ներկայ կը խտիկական պահերում մէջ նշանտուքի եւ հարսանիքի մասին խօսիլը մեղանչում է :

ՍԵՒԱՆ — Ի՞նձ կ'ըսես :

ԱՍԶՅ — Քեզ եւ բոլորիդ : Թուրքն ու Թաթարը Հայաստանի պատիւն է որ կը ոտնակոխեն , չէ՞ք հասկնար : Խնքնապաշտպանութեան ճակատէն գուրս ոչ մի պահանջք , ոչ մի հայտղամարդու համար , իսկ երբ մէկը կ'ուղէ Պարսկաստան անցնիլ , իր սուրը հոս պիտի ձգէ :

ՍԵՒԱՆ — Ես իմ սուրը ձեռքէս վար ձգելու սովոր մարդ չեմ , ես Դաշնակցական եմ :

ԼՈՐԻՄ — Միեւնոյն է : Եթէ վար ձգած չեմ , բայց սուրիդ հետ վախուստ տուած ես :

ՍԵՒԱՆ — (Չենոցավը զարմել կորիսի դէմքին) Լի՛րը :

ԱԲԵԴՅ — Այդ խօսքը քո մասին կ'երկրորդէմ :

ԼՈՐԻՄ — (Ցնցուիլ , սուրը քաշել ձախ ձեռքով) Զեննուըդ վերուցի եւ այս բոպէիս :

ԲԱԼՈՐԸ — (Ցնցուիլ , մասամբ իրարանցում) :

ՍԵՒԱՆ — (Սուրը քաշելով) Հենց այս բոպէիս , (զինուորաներուն) դուք հանգիստ մնացէք :

ՎԱՐԴԵՐ — Աման զաւակներս , պախտերնիդ կ'իյնամ խելօք կեցէք :

ԼՈՐԻՄ — Տեղդ կաց , հօրաքոյր , եւ հասկցիր բոպէի նըշանակութիւնը :

ՎԱՐԴԵՐ — (Լալ) :

ԱԲԵԴՅ — (Ներկութին մէջտեղը կանգնիլ) Մէկ բոպէ մեայն : Նետածդ ձեռնոցը վերցուած է եւ քաջը քո դիմացը կըցուած է , ձեր սուսերամարտութեան իրեն վկաներէն մին իրաւունք ունիմ ընդմիջելու : Լորիսը վիրաւորուած է պատերազմի ճակատին վրայ եւ անկարող է գործածել իր աջ ձեռքը : (զօրավարին) Բո ձեռնոցը վիրաւորին խփած ես , անիրաւ ես , (բաշկինակով կը խփէ Սեւանի դէմքին եւ կը խլէ կորիսի սու

բը) Ե՛ս կը կոռւիմ անոր տեղը, պատրա՛ստ :

ՄԵՇԻԿ — (Աբեղային առջեւ կ'անցնի) Շատ երիտասարդ
ես դաւակս, ձգէ այդ սուրը :

ԱԲԵԴԱ — Բացէք տղամարդու ճամբան, թէ ես ինկայ,
կ'ունենաս փատած տաշեղ մը, որ չարժեր կոչուիլ մարդ, պէտք
է կոռւիմ :

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ — (Երկուքը կոռւի մէջ, միւս-
մերը տեղերնին) :

ՎԱՐԴԵՐ — Մելիք, Աստուած թախտղ քանդէ Մելիք,
տանդ մէջ կտրիծները իրար կ'ուտեն, ճայն չես հաներ, գո-
տէ՞չ կը կոռւրտցնես . . . :

ԼՈՐԻՄ — (Վարդերին) Դուրս ել այս տեղէն: (Զօրավա-
րին) Ի կարդ, սուրդ ուղիղ շարժէ:

ՏԵՍԻ, Ժ.

Նոյնիք եւ Հայատան

ՀԱՅԱՍՏԱՆ — (Սեւ հագուած՝ գլխէն ճգուած է կարմիր
ծածկոց մը մետաքսեայ, համրաքայլ կուգայ եւ կը կենայ
կոռւողներուն մէջ արձանի նման) :

ԲՈԼՈՐԸ — (Լուռ.) :

ԿՈՒՈՒՈՒՂՆԵՐԸ — (Ապշահար կենալ) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Խաղաղութիւն ձեզ, հայ եղբայրներ, ձեր
կոխւին բաղզը ես պիտի վճռեմ, (Սեւանին) կը ճանշնա՞ս այս
ժառանին :

ՍԵՒԱՆ — Կը ճանշնամ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Բռնութեան այս օղակը մատս մաշեցուց,
առ ասիկա, զիս ճանչցա՞ր :

ՍԵՒԱՆ — Դեռ ոչ :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Դէմքը բանալ, քօղը ետին ճգելով) :

ԱԲԵԴԱ եհ ՍԵՒԱՆ — (Ծնկչոքելով) Հայաստա՞ն :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Սեւանին) Կանգնիր, որ քալես, շուարած,
իր կոռւէիր քղանցքիս համար չէ՞ , ամօ՛թ, իսկ թշնամին Հա-

յաստանն ունենալու համար խփեր է Մասիսին, արդ, ո՞վ է այն անարժան վեսացուն, որ այս դաժան պահերուն տակ ինձ հետ հրճուանք մը կ'երազէ փախուստի ճանապարհին վրայ, (շեշտավ) ի բաց: Նա ով կը մնայ հոս, կը կոռուի Շ դարերու բրտութեան դէմ, կը միտի խաղաղ աշխատնքի, կը հակի չենարարութեան մաքուր շարժումին, նա միայն կրնայ տիրանալ իմ սրտիս, և իմ հարսանիքը տեղի պիտի ունենայ իմ հայրենի տան մէջ: Իմ հարսանիքիս ատեն հին կանթնդի ըոլոր իւղերը սպանուած պիտի ըլլան: Կարմիր լոյսին տակ, կարմիր հարսանիքի վայելքը կոռուղներու իրաւունքն է ... կ'ընդունի՞ս դայս:

ՍԵՒԱՆ . . ԶԵմ կարող:

ՀԱՅԱՍՏԱՆ . . Ա՛յ, քեզ անարժան, (գլուխը շարմել քանից) կ'ընդունի՞ս որ Հայաստանի կուրծքը կը սեղմէն թուրք, Թաթար եւ Վերացի իմրեկիալիստները:

ՍԵՒԱՆ . . Կ'ընդունի՞մ :

ՀԱՅԱՍՏԱՆ . . Ուրեմն սուրէդ առաջ պիտի գործածես ուղեղդ եւ պիտի ապահովես այս ժողովուրդներուն հետ զինակդութիւն մը եղբայրական կապերով, կրնա՞ս, կ'ուզե՞ս, կ'ընդունի՞ս:

ՍԵՒԱՆ . . ԶԵմ կրնար, չեմ ուզեր, չեմ ընդունիր:

ՀԱՅԱՍՏԱՆ . . Ուրեմն, ա՛ռ այս ժանդուած մատանին, որ մաշեցնէ քո մատը: (Կը նետէ երեսին):

ՍԵՒԱՆ . . Եւ գուն յանդզնեցար իմ նշանս շպրտել իմ երեսի՞ն:

ՀԱՅԱՍՏԱՆ . . Կամակոր, վերցո՞ւր զայդ:

ԾՈՒՌ ԵՒ ԱԿՕՃ . . (Դուրս):

ՍԵՒԱՆ . . (Սուրբ կը շարժէ) Կուրծք կը պատահ, սիրութ ունենալու համար . . . այդ՝ իմ իրաւունքն է:

ՀԱՅԱՍՏԱՆ . . (Արազին) Տո՞ւր ինձ այդ սուրբ:

ԱՐԱՋ . . (Կը ցիցուի մի կողմ) Երբէ՞ք: Ես կը կոռուիմ եւ կը մեռնիմ քեզ համար:

ՀԱՅԱՍՏԱՆ — (Բարկացած) **Տուր ինձ այդ սուրը ըստ
քեզ**, (կը խոյանայ, կը խլէ ու կը կանգնի հերոսուհիի նման) **ականջիղ բլթիկին միայն պիտի խփեմ**, որ իմանաս, **միա՞յն
իմանաս :**

ՄԵԽԱՆ — (Զինուորներուն) **Հարիւրապետ**, գնա եւ հրա
ժայէ բանակին, որ խփեն **Հայաստանին**:

ԲՈԼՈԲՐՅ — (իրարանցում):

ՄԵԼԻՔ — **Ի՞նչ օրերու մէջ ինկանք**:

ԱՐԱՋ — **Հայը Հայուն դէմ պիտի կռուի**:

ՎԱՐԴԵՐ — **Փոշին դլխիս, հայ բանակը մեր վրայ կռւ-
դայ :**

ԲԵԿԱՐԵԱՆ — **Այս ինչ խայտառակութիւն է, վախ, վախ,
վախ :**

ԼԱԶՈ — **Ասոր կ'ըսեն քաղաքացիական կոխ, դիրքի խըն-
դեր, կ'ըլլայ ու կ'անցնի :**

ՄԵԼԻՔ — **Խարա շուտիկը տանի :**

ՀԱՅԱՍՏԱՆ — **Կարգը հարսինն է. հարսնեւորներ, մի խը-
ռովիք հայ բանակէն, կանգուն է աշխատաւորութիւնը, կո-
մունիդմը պիտի յաղթանակէ.** (Սեւանին) **Կուրծքս կը պատ-
ռես, սիրաս փախցնելու համար**, (գլուխը շարժել եւ մազերը
ծուփ տալ աջ ու ձախ) **այդ երկունքը թող գայ որ շուտ անց-
նի, սկսիր :**

ՄԵԽԱՆ — **Ես կ'անսամ իմ կուսակցութեան հրամա-
նին** (կը պատրաստուի):

ՀԱՅԱՍՏԱՆ — **Ես կ'անսամ հայ աշխատաւորութեան
կամքին**, (կը պատրաստուի):

(Գուրսէն նուագ եւ գիւղական երգեցողութիւն) .—

Գիւղ գիւղացի, դուռ դրացի

Հայ, Վրացի,

Գունդ գունդ եկան մէկ բանակով

Բահ ու բըչով,

Եղբայր ենք մենք եղբօր նման,

Սրտով տիտան :
 Ղարաբաղի լեռները մեր
 Եւ անվեհեր,
 Խրոխտ դիրքեր, կռուի դիրքեր
 Թաղուին կիրքեր :
 Զեռք ձեռքի ենք, ահա կուզանք
 Վայելենք մեր կեանք,
 Գիւղ գիւղացի, գուռ գրացի
 Հայ Վրացի :

ՏԵՍԻԼ Թ.

Նոյն, Գիւղապետ եւ Ծուռ

ԳԻՒՂԱՊԵՏ — (Զեռքը վառած մոմ մը հրացանը ուսին,
 միւս ձեռքով կողով մը պտուղ կը դնէ սեղանին վրայ) Պա-
 տիւն ունիմ ձեզ ներկայանալ գուրսը խռնուած գիւղացի
 բանուոր աշխատաւորութեան ներկայացուցիչը :

ԴՈՒՐՍԻՆ ԶԱՅՆԵՐ — Կեցցէ աշխատաւորութիւնը, անկ-
 ցի միլիթարիզմը :

ԳԻՒՂԱՊԵՏ — (Զեռքի մոմը կուտայ Մելիքին) Պատիւն
 ունիմ շնորհաւորել սիրասուն Հայաստանի ծննդեան տարե-
 դարձը :

ԴՈՒՐՍԻՆ ԱՄԲՈԽԼ — Կեցցէ՛ Հայաստանը :

ԳԻՒՂԱՊԵՏ — Պատրաստ ենք կոռւելու, անկցի բռնապե-
 տութիւնը :

ՆԵՐՍԻՆՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ — Կեցցէ՛ Հայ աշխատաւորու-
 թիւնը, կեցցէ՛ յեղափոխութիւնը :

ՄԵԼԻՔ — Ներս հրամցուր ընկերներդ :

ԳԻՒՂԱՊԵՏ — (Մօտենալով դրան) Զեր պատիւներով գի-
 մաւորեցէք Հայաստանը :

ՏԵՍԻԼ ԺԱ.

Նոյնէ, Գիւղացի Աշխատաւորութեան ներկայացուցիչներ,

Այրեր եւ Կիներ

ԳԻՒՂԱՑԻՆԵՐ — (Զինուած են հրացանով, բահով, բրիչով, կ'սկսին Հայաստանի շուրջը հայկական պար մը պարել գեղեցիկ համաչափութեամբ):

ԳԻՒՂԱՊԵՏ — Գիւղացիներ, աշխատաւորներ եւ զինուորներ, (Ծուռին) լեցուր բաժակը, մէկը հազարին, հազարը մէկին համար, միասին (կը խմէ), միասին պարե՞նք, միասին աշխատինք եւ միասին վայելինք:

ՄԵԼԻՔ — (կանգուն դիրքով) Ահա կը ծագի նոր օրը հայ աշխատաւորութեան:

ԼԱԶՈ — «Փշրի ժանոտ շղթան, ծագի նոր արեւ» կուգայ եւ մեղ կը միանայ կարմիր բանակը:

ԳԻՒՂԱՊԵՏ — (Զօրքերուն) Ընկերներ, ձեր հրացաններով որո՞ւն հետ էք:

ԶԻՆՈՒՈՐՆԵՐ — Հայ աշխատաւորութեան հետ:

ՀԱՅԱՍՏԱՆ — Կեցցէ՛ կարմիր բանակը:

ԲՈԼՈՐԸ — (Ծափահարութիւն):

ԳԻՒՂԱՊԵՏ — (Զինուորականին) Տուր ինձ քո սուրը, (կ'ստանայ) մեղ հետ, կամ մեղ դէմ, վճռէ:

ՍԵՒԱՆ — (Կորագլուխ կը հեռանայ):

ԼՈՐԻՄ — Ինչո՞ւ թոյլ կուտաք որ նա դուրս անցնի եւ դաւէ:

ՄԵԼԻՔ — Հայը Հայ արեան ծարաւի չէ, եղբայրը եղբօր հետ: Թող գնա, թող հասկնայ, թող ետ զայ: Դուք պարեցէք:

ԱԲԵՂԱ — (Մէկ անկիւնը քաշուելով կը կարդայ):

ՀԱՅԱՍՏԱՆ — Հայը, խօսք տուր ինձ:

ՄԵԼԻՔ — Խօսիր աղջիկս:

ՀԱՅԱՍՏԱՆ — Գլխիս վրայ կուտակուած մութ ամպերը պէտք է հեռացնես, եւ մեր աշխատաւորութիւնը պէտք է կասեցնէ մուսավաթական վտանգը:

ՏԵՍԻԼ ԺԲ.

Նոյնիք եւ Ծուռ

ԾՈՒԻՌ. — (Հեռագիրը կազօին կուտայ) Խըսմէթըս կու-
շայ Թիֆլիսէն, առաջ Աստուած, խէ՛ր է :

ԼԱԶՈ. — (Կը կարդայ) «Ճօրտանիայի կառավարութիւնը
ինկաւ, կարմիր բանակը կը մօտենայ Երեւանին, Ղարաբաղի
լեռները չը կորսնցնէք, ընդդժմացէք» :

Թիֆլիս

ԼՈՐԻՄ. — (Սուրբ քաշելով) Մարտական դիմագրութիւն,
յառաջ դէպի ճակատ, կը հասնի կարմիր բանակը :

ԳԻՒՂԱՊԵՏ. — Թմբուկով եւ պարով դիմագրենք, կ'ապ-
րի կարմիր յեղափոխութիւնը :

ԾՈՒԻՌ. — (Կը լեցնէ) Զը մոռնանք խմել կարմիր դիմին
կարմիր յեղափոխութեան կենացը : Խմենք, պարենք ու կըո-
ուինք :

ԼՈՐԻՄ. — Միասին պիտի կոռուինք :

ԲՈԼՈՐԸ. — Միասին :

ԼՈՐԻՄ. — Միասին պիտի ապրինք :

ԲՈԼՈՐԸ. — (Զէնքնը լին վեր) Միասին :

ԼՈՐԻՄ. — Միասին պիտի մեռնինք :

ԲՈԼՈՐԸ. — Միասին :

ԼՈՐԻՄ. — Օ՛ն ուրեմն, դէպի ճակատ, կանգ առնել տանք
թուրք ու Թաթար աղգայնական բրտութեանը : Մարզն աղատ
է, իր կեանքն աղատ, իր մահն աղատ : Յառաջ (կը քալէ) :

ԲՈԼՈՐԸ. — Կեցցէ՛ յեղափոխութիւնը, կեցցէ՛ կոխւը (կը
խուժեն ազէն դուրս, կը մնան Արեգան եւ Հայաստանը) :

ՀԱՅԱՍՏԱՆ. — Դեռ չը վերջացուցի՞ր :

ԱԲԵՂԱ. — (Լուռ է եւ կը կարդայ) :

ՀԱՅԱՍՏԱՆ. — Քեզ եմ ասում, հաւատաւոր, ինչո՞ւ դէն
չես դներ դիրքը եւ չես փոխեր դիրքդ :

ԱԲԵՂԱ. — (Գրքին վրայ նայելով) Խոչ է՛ուզես, եւ ինչո՞ւ

Կը խոռվես զիս :

ՀԱՅԱՍՏԱՆ. — Ինձի նայիր եւ աչքերդ տուր ինձ, կ'այ-
րի՛մ . . . :

ԱԲԵԴԱ. — Մի կուրցներ զիս, աղուո՞ր աղջիկ, կևանքս
ուզե :

ԱԲԵԴԱ. — (Ոտքի կայնիլ, շուարած) Զը գիտեմ թէ որո՞ւն
երկրպագեմ :

ՀԱՅԱՍՏԱՆ. — Դուն քանի՞ աստուած ունիս, Աբեղա :

ԱԲԵԴԱ. — Մէկ հատ, որուն երկրպագելու խորանը դեռ
չեմ կարողացեր աւարտել, կ'այրի՛մ ապրումներովս :

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Կը մօտենայ Արեդային եւ երկու ձեռքերը
կը բռնէ) ո՞ւֆ, կրակի պէս կ'այրիս :

ԱԲԵԴԱ. — Միայն ե՞ս :

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Ձեռքերը կը քողու) Եւ ո՞վ գիտէ թէ
նոյն հրդեւը ի՞նչ աւերներ կը գործէ մեր սրտերէն ներս :

ԱԲԵԴԱ. — Բա՛ց այդ հրդեհուած տաճարի գուռը, որ հոն
կուտակուած ծուխի քուլաները գուրս ելլեն, ես չնչահեղձ կ'ըլ-
լամ, Հայաստան :

ՀԱՅԱՍՏԱՆ. — Ես մեղանչեցի: Օ՛չ, կը սարսուամ, կը մը-
սիմ (դողալով կը նստի) զիս ծածկէ վերարկույովդ (տքալ)
սոկորներս կը կոտրտին, օ՞Փ, շա՞տ կը մսիմ . . . :

ԱԲԵԴԱ. — Վերարկո՞ւս կ'ուղիս, աղուո՞ր աղջիկ:

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Ոտքի կինալ եւ քունի) Ալ չեմ ուզեր:
Թուլամորթին վերարկուն չէ կարող զիս տաքցնել: Ինչո՞ւ չը
ժեկնեցար ճակատը :

ԱԲԵԴԱ. — Քո մօտ կեցայ, քեզ պաշտպանելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆ. — Այդ հինցած վերարկույո՞վդ :

ԱԲԵԴԱ. — Տոկուն կեանքովս (կը հանէ վերարկուն եւ կը
նիտէ գետին) եւ այս զէնքո՞վս (ատրինանակը կը քաշէ):

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Ապշած, մէկ քայլ ետ) Դո՛ւն, Արա՛զ,
(Դէպի Արեդան մէկ քայլ եւ քեւատարած) Սիրահա՞րս, սի՛ր-
ուըս :

ԱԲԵՂԱ — իսկ դուն իմ էութիւնս, աղուո՞ր աղջիկ. մի յուղուիր... աշխատաւորական գիտակցութիւնս ինձ կ'ստիպէ նախ ճակատ մեկնիլ: Եւ ես յօժարութեամբ կեանքս կը դնեմ, որ ապրիս դուն Հայաստա՞ն (կը աւրայ դուրս):

ՀԱՅԱՍՏԱՆ — 0'հ, (քուլանալ եւ իյնալ գետին):

ՎԱՐԱԳՈՑՐ

ԱՐԱՐՈՒԱԾ Գ.

(Լեռնասարմը, ծառերով զարդարուած: Գիշեր է: Հայաստանը շղթայուած է երկու ձեռքերէն եւ ոսքերէն. Թրքօ-Թաթար բանակի մէկ պահակը կը հսկէ գերուած Հայաստանին. պահակը աղօք-քի մէջ ժայռի մը մօտերը):

ՏԵՍԻԼ Ա.

ՀԱՅԱՍՏԱՆ — Զնդա՞ր... զարհուրանքի գործիք՝ ժանդուտա՞ծ շղթայ...: Զնդա՞ր, եւ զարթեցուր թագուն ոյժը թմրած աշխատաւորութեան: Զնդա՞ր, եւ խոռվէ բանակալներն ու բըռնութիւնը...:

ԱԼԻ — (Աղօք-քը ընդհատելով) Հէյ կեավո՛ւր, մի խանգարեր աղօթքս:

ՀԱՅԱՍՏԱՆ — Այ քեդ անմեղ-մեղաւոր-տղէտ, ո՞ւմ կ'ազգօթես: Անիծէ անոնք, որոնցմէն մէկը եկեղեցին զահակալեց՝ միւսը ճամփին...: Կը շղթայնս զիս, կը տանջես մարդը, ու դնու կը չոքիս գոհանալ ու գոհացնել մարզարէդ, ի՞նչ զարհուրանք...: Ալի, եթէ քո աղօթքդ կը հաճոյացնէ նրէնը, չո՛ւտ կը ակը տուր անոր ունայն տաճարին եւ հրճուիր որ բցերը կը վերջացնեն որէնական մեհեանը:

Մէկը որ կ'անուանուի «Արքայից Արքայ, Տէր եւ Ալլահ» եւ ականջ չունի իմանալու բիւրաւոր անժեղներու կոտորումի եւ խողխողումի ճիշերը, չզգա՞ր որ ժանգոտած չղթաներու տակ ինձ նմաններու ապրած վշտի խոցերը իբրեւ «կեավուր» կուգան ի՞ր անունով :

Ա.Ի.Ի. — Աստուած տուաւ ձեր պատիւթը (աղօթել) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Եւ զուն դիտէ ու տես թէ՝ ո՞վ զով կը պատժէ . խելագար, մենք չին աստուածներու դերութենէն դուրս ենք, մենք ունինք մեր նոր աստուածները : Մարքսը համակ դուրզուրանք է, անտեսուած անկարին աղատարարն է, եղրայրութեան շաղախն է եւ աշխատաւոր զանգուածի անսաւան աստուածն է :

Ա.Ի.Ի. — Թէօվաէ եա թապակի՛, հարսէ, չափ դիր լեզուիդ, թող որ աղօթքս լրացնեմ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Ինչո՞ւ կ'երկարես տառապանքդ . վերջ տուր այդ բառերուն, շտկէ դիրքդ, Ալի, չըգոյ երկնքի մը ակընկալութեամբ կը մոռնաս որ դրախտը երկիրն է եւ զուն տըգիստարար առանց վայելքի կը մեռնիս եւ կ'ոչնչանաս ունայնութեան մէջ . ինչո՞ւ կ'աղօթես :

Ա.Ի.Ի. — (Հրացաներ ձեռին կը մօտենայ Հայաստանին, կը նստի քարի մը վրայ եւ կ'սկսի խենումը ծխել) Հարսէ, չո՞ւնդ է կատղեր, մէյ մը վիճակիդ նայիր եւ ապա խօսիր, ի՞նչ մնաց Հայաստանէդ, ջարդուեցաք վերջացաք, մնացածը անցած է շղթաներու տակ եւ կը վերջանայ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Հայաստանը պիտի չը մեռնի : Քե՞զ եմ ասում Ալի . բրտութեան այս չղթաները պիտի չը կարողանան վերջացնել Հայաստանի գոյութիւնը : Մենք պիտի ապրինք :

Ա.Ի.Ի. — (Քթի տակէն ծիծաղ) Մեռելները կրնա՞ն ապրիլ, եա՛, լաւ է որ քնանաս

ՀԱՅԱՍՏԱՆ — Քնանա՞մ, ե՞ս :

Ա.Ի.Ի. — Դուն, հապա՛ աշխատիր քնանալ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Քա՛կէ այս չղթաները, որ քալեմ :

ԱԼԻ — Բանալին իմ մօտս չէ, ևս հոս պահակ մըն եմ՝ մեծաւորիս կամքը կատարելու համար :

ՀԱՅԱՍՏԱՆ — Կոյր գործիք մը այն փաշային, որուն բաղմոցին ոտքերը քո եւ քեզ նմաններու քամակին դրուած է : Խեղճ զինուոր, ինչո՞ւ համար ուրիշի մեղքը կ'ապրիս :

ԱԼԻ — Չափը մի անցներ, այլապէս քեզ կը ծեծեմ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Ո՞ր տեղացի ես :

ԱԼԻ — Խարբերդցի :

ՀԱՅԱՍՏԱՆ — Երկայն ճանապարհ : Ինչպէ՞ս ետ պիտի վերադառնաս :

ԱԼԻ — Ինչպէս պիտի վերադառնա՞մ : Զը' :

ՀԱՅԱՍՏԱՆ — Եւ ի՞նչ պիտի տանիս հետդ :

ԱԼԻ — Ես ծառայութեան մէջ եմ իրեւ զինուոր եւ հետո պիտի տանիմ Հայաստանի անկման լուրը :

ՀԱՅԱՍՏԱՆ — Միայն այդքան . ու կինդ միամտութեամբ պիտի համբուրէ ճակատդ՝ քեզ անուանելով վեթանին հերոսը, է՛հ :

ԱԼԻ — Այո՛, կինս որ Զէրքէզուհի մըն է, Հարսս որ Հայուհի մըն է, տղաս եւ թուրք գրացիներս պիտի հրճուին, որ Գարապէքիր Փաշան շղթայեց, ընկճեց ու տիրեց Յսմանի գարաւոր թշնամի Հայաստանին, — քեզի

ՀԱՅԱՍՏԱՆ — Ինձի նայիր, Ալի, կինդ Զէրքէզուհի, Հարսս զայուհի, դուն ու տղադ Թուրք, երբ ա՛յս է տանդ կաղմէր, եւ հոն կը տիրէ ընտանեկան ներդաշնակութիւն, դուն ի՞նչպէս չես ակնկալեր որ խորհրդային կարգերու տակ Վրացի Զէրքէզը, Ատրպէճանցի Թաթարը, Թուրք եւ Հայը կովկասեան կարժըրած երկնակամարին տակ կրնան կազմել Խորհրդային աղպէրու մեծ ընտանիքը եւ իրենց ամրակուռ բազուկներով որպէս կարմիր բանակ՝ կրնան դուրս հրել եւ Թուրք ու Թաթար Ժիլիթարիզմը, Փշըրելով այս շղթաները, որոնք փաթաթեր են Հայաստանը ամբողջ 700 տարիներ : Ալի՛, դուն տղէտ ես, դուն տկար ես, (կամաց) դուն յաղթահարուած ես, եւ ինչպէ՞ս պիտի

աի վերադառնաս տուն :

Ալի. — (Քննկտալ եւ քիչ վերջ իյնալ գետին ու քննանալ) :

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Կանգնիլ եւ յառիլ դեպի արեւելք) Դեռ
չէ փարատեր մշուշը : Սպիտակ լոյսը դեռ չը յաջողեցաւ համ-
բուրել Մասիսի կատարը . . . աչքերս ի զո՞ւր կը փնտուեն ողջա-
զուրել իմ Արարատը . . . : Լուսածագ կարօտդ կը քաշեմ , Հըր-
ուիր առաջ ու փարատէ խաւարը՝ առաւօտեան կարմի՛ր ճա-
ռազայթ . . . :

Մե՛ր բազգը . . . : Ի՞նչ է բազգը , ոչի՞նչ , դժուարութիւն-
ները կ'անուանութին դժբաղդութիւն իսկ վերելքի միջոցները
կը կոչուին բազգաւորութիւն : Մէկը մըրուրը կ'ըմպէ . միւսը
նեկատարը կը ծծէ . . . բազգը բառ է , արժէքը մարզուն կամքն
է . . . :

Զնդա՛ ճնշի՛չ շղթայ , զնդա է՛լ աւելի ուժգին , աղջամուղ-
ջին մէջ քո ձայնը եւ արհաւրալից է եւ ցասկոտ : Զնդա՛ մութի՛
ընկեր , զնդա հա՛ զնդա , մինչեւ որ շառագունի կարմիր արշա-
լոյսը . . . :

(Կանգնիլ եւ յառիլ դեպի արեւելք՝ քաջակորով ուժգնու-
թեամբ) **Ալի** , հէ՛յ Ալի՛ , ի՞նչ կը քննանաս , արթնցի՛ր , արշա-
լոյսը ծագեցաւ , Մասիսը կ'երեւէ . . . : Մասի՛ս , կարմի՛ր Մա-
սիս , ցո՞յց տուր ինձ գեղատեսիլ հասակիդ ամբողջութիւնը . . . :
Յառա՛ջ կարմիր ճառագայթ , հրէ , հարուածէ՛ , ցրուէ՛ մթու-
թիւնը . պարզի՛ր , (քեւերը տարածել դեպի Արեւելք) Պարզի՛ր ,
կարմրցուր եւ լուսաւորէ մեր աշխարհը : Հէյ Ալի , ե՛լ ըսի քե-
րի :

Ալի. — Թէօվալուէ եա Բարպակի (կը հատի) :

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Նդրաները ցնցելով) Ե՛լ կ'ըսեմ քեզի ,
ժամանուր տղէտ , ել եւ տես , նայիր թէ ինչպէ՛ս քո տիրոջ
ոխմար բանակը հրկիղեր է Հայաստանի գիւղերն ու քաղաք-
երը , մուխը տես ու հրճուիր տղիտօրէն . . . նայիր Ալի , տես
թէ ինչպէ՛ս մարդիկ կը քթքթան լեռներու կատարները եւ ար-
շալոյսի ցոլքերուն տակ գրոհի սկսած յառաջ կը շարժուին . . .

Օ՞ն, յառաջ, գէպի՛ յաղթանակ, կարմի՛ր բանակ . . . :

ՏԵՍԻԼ Բ.

Նոյնի եւ ձեմալ

ՃԵՄԱԼ — Դեռ չե՞ս մեսած :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Լուս է) :

ՃԵՄԱԼ — Խօսի՛ր :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Լուս է) :

ՃԵՄԱԼ — Խօսի՛ր, ըսի քեզ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Դուն գեռ կ'ապրի՞ս :

ՃԵՄԱԼ — Ո՞վ, ե՞ս :

ՀԱՅԱՍՏԱՆ — Այո, դո՞ւն :

ՃԵՄԱԼ — Ալի, քանի՞ հարուած տուիր :

ԱԼԻ — Պէյս, ինչ որ հրամայեցիր, ըրի շեղաւ եւ կ'ապրի, շաշարըմ :

ՃԵՄԱԼ — Խե՞լքն ալ չը կորսնցուց :

ԱԼԻ — Կը խորհիմ թէ սպրդնած է. վասնզի մինչեւ լոյս խօսածն է՝ կարմի՛ր արշալոյս, կարմիր ճառապայթ, կարմիր աշխատաւորութիւն, կարմիր բանակ, կարմիր հա՛ կարմիր :

ՃԵՄԱԼ — Իշիր գիրքերը, յայտնէ զօմանտանին, որ բանակը վանքի կանակէն նախիչեւանի ուղղութեամբ շարժէ :

ՀԱՅԱՍՏԱՆ — Վախցա՞ր :

ՃԵՄԱԼ — Ո՞վ, ե՞ս :

ՀԱՅԱՍՏԱՆ — Դո՞ւն, դո՞ւն :

ԱԼԻ — Թէօվալէ Եա Բապալի :

ՃԵՄԱԼ — (Ալիին) Աճապարէ՛ : Նորէն հոս եկուր :

ԱԼԻ — (Դուրս) :

ՃԵՄԱԼ — Առաջարկ մը ունիմ քեզի :

ՀԱՅԱՍՏԱՆ — Իսկ ես կ'առաջարկեմ քեզ, նախ քակել շղթաներս :

ՃԵՄԱԼ — Շղթաները միայն կրնան ընկճել քեզ. ընտրէ զիս կամ տղաս :

ՀԱՅԱՍՏԱՆ — Ոչ քեզ եւ ո՛չ ալ տղադ : Միլիթարիստական ստորին ախորժակով կերար միսս եւ չոր ոսկորներս յանձնեցիր այս կապանքներուն ու գեռ կ'ուղես որ թացութենէ զըրկուած լեզուս լզէ ոտքերդ իբրեւ կամակոր գերի . ի բա՛ց ինձէն , մի՛ փորձեր կոստրեւ կամքս , կամքս իմո է : Ես կամ եւ պիտի մնամ աղատ ու անկախ : (Մատով ցայց տալ Արեւելքը) կուդայ ամէն աղդի եղբայրացած բանւորութիւնը , կարմիր բանակը :

ՃԵՄԱԼ (Կը դիտէ) Քանի մը քաղցած գիւղացիներ լեռներու վրայ իրենց մանդաղներով կանկառ . կը քաղեն :

ՀԱՅԱՍՏԱՆ — Այդ մանդաղները կուգան կտրել միլիթասիզմին փուշերը : Տժգունիցա՞ր , ա՛յ քեզ նապաստակ :

ՃԵՄԱԼ — (Զեռքը պիխերուն տանիլ , մտազբաղ) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Զեռքը անդամ իր ճամբան կորսնցուց (կը խոյանայ Ճեմալին վրայ) տո՛ւր ինձ այդ սուրը : (Մերկ առքը կը մնայ ձեռքին) :

ՏԵՍԻԼ Դ.

Նոյնի եւ Ալի

ԱԼԻ — (Հրացանը ուղղելով) Վար ճգէ մեծաւորիս սուրը :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Ուժգին կերպով խնդալ) Այս սուրը միայն տէկ մանդաղ շինելու համար առի : Գե՞ս ուղեր , ա՛ռ տուր մեծաւորիդ որ իր սուրովը ինքնասպան ըլլայ (կը նետէ) :

ԱԼԻ — (Սուրը Ճեմալին տալով) Աճապարէ պաշարուած նոր : Ռուս բանակը մուսավաթներուն յաղթեց :

ՃԵՄԱԼ — Գնա՛նք ուրեմն :

ԵՐԿՐՈՒՔԸ — (Դուրս ելլելու փորձ) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Ո՞ւր էք գնում . մնացէք հոս եւ ներկայ եւք Հայաստանի Հարսանիքին :

ԱԼԻ — Թէօվակէ եա Բապպի , (Ճեմալին) Պէյս , Պէյս Հաստանը չի մեռնիր , հոգինիս աղատելուն վրայ մտածենք :

ԵՐԿՐՈՒՔԸ — (Դուրս) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Զեն ըսեր սակայն թէ՝ համաշխարհային ընկերական յեղաշրջման մէջ նման հոգիները ի՞նչ արժէք կը ներկայացնեն եթէ ապրին — **ոչի՞նչ** . . . :

ՀԵՌՈՒԻԻ ՊԱՏԵՐԱԶՄԸԼ — (Կը լսուի բանակի բալելու համաչափ ձայներ, հրամաններ եւ գենքի պայքիւններ . . .) :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Դժուարութեամբ կը բարձրանայ քարին վրայ : Հովը մազերը ծուփ կուտայ եւ ինքը կը յառի դէպի արեւելք . դէմքը յուզուած է) Պատերա՛զմ . . . ի՞նչ ահաւոր պատկեր . արհաւերքը պիտի չքանա՞յ արդեօք . . . ո՞ւֆ կարկուտք պէս կը տեղայ գնդակը եւ սուխնը մարդկային սրտին կը զարնուի ահաւոր թափով . . . : Օգնական ոյժը կ'աւելնայ, մերինները կը պաշարուին . ա՛հ (կը յառի սրտառոփի դիրքով) զո՞ւն, դուն ով որ ես՝ բլրի գագաթէն վար կախուիր, հարուածէ՛ ճակատէն, յառա՞ջ կարմիր բանակ . . . զա՛րկ, զա՛րկ . . . զա՛րկ ըսի քեզի . . . քո յառաջացած ճանապարհիդ մատաղ աշխատաւորական բանակ, (ուրախ ոգիով) կը փախչի թշնամին . . . ես քեզ տեսայ, դուն ինքդ ես Արազ : Քալէ զէպի զիս եւ ունեցիր սիրտս, յաղթական հայ աշխատաւոր, ես կը մոռնամ գերութեան դարաւոր վիշտը . . . կ'ուզեմ ապրիլ . . . : (Զեռքը կը մընայ օդին մէջ եւ Հայաստանը կը նմանի բարաձանի մը, անշարժ ու անձայն) :

ՏԵՍԻԼ Դ.

ՆՎՅԱԲ ԵՒ ՆՉԱԲԱՃՐ

ՆՇԱՆԱԾՐ (ԱՐԱՋ) — (Զիմուած է, կը յառի Հայաստանին եւ կ'արձանանայ) Հայաստան, չճանչցա՞ր զիս, պշխատաւորութիւնը յաղթանուկնց . կ'աւետեմ քեզ՝ քո աղատութիւնը, գերուած Հայաստան :

ՀԱՅԱՍՏԱՆ — Առ իօն սիրտս, որ ապրինք աղատ ու անկախ (կը խոյանայ դէպի իր նշանաճը եւ երկուքը կը գիրկընիստուին) :

Վայուացուր

ՏԵՍԻԼ Ե.

Նոյնի եւ Բոլորը

ԲՈԼՈՐԻ. — Կեցցէ՛ անկախ Հայաստանը, կեցցէ՛ աշխատաւորական բանակը:

ՏԵՍԻԼ Զ.

Նոյնի, Ծուռը (Գիծ-Կիրակոս), ձեմալ եւ Ալի

ԾՈՒՌԻ. — Ահա ձեղի Երկու հատ պայիսուշ: (Ալիին գինի տալով) Խմէ՛ այս զինին աշխատաւորական Հայաստանի կենացը:

ԱԼԻ. — Մուսուլմանին արգիլուած է խմելը, մի դպիր կը քոնիս, կ'աղաչեմ:

ԾՈՒՌԻ. — (Դաւաքը Ալիին բերմին մօտեցնելով):

ՀԱՅԱՍՏԱՆ. — Խմէ Ալի, կոտրէ քեզ կաշկանդող կրօնական կապանքները եւ եղիր անկախ մարդ:

ԱԼԻ. — (Կը խմէ):

ԲՈԼՈՐԻ. — (Բուռն ծափահարութիւն):

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Ալիին) կ'ուզե՞ս տուն երթալ:

ԱԼԻ. — Կ'ուզեմ տուն երթալ, ես պարզ զինուոր մըն է՛ ուրիշի հրամանին տակ, ես յանցանք չունիմ:

ՀԱՅԱՍՏԱՆ. — Գիտեմ: Հասկցա՞ր իսկական աշխատութեան նշանակութիւնը:

ԱԼԻ. — Հասկցայ:

ՀԱՅԱՍՏԱՆ. — Աւրեմն քայէ եւ պատմէ քեզ զիմաւորող Թուրք աշխատաւորութեան:

ԱԼԻ. — (Գլուխ ծոելով դէպի դուրս քալելու փորձ):

ԾՈՒՌԻ. — (Ալիին) Կեցիր ընկեր, մէկ հատ էլ խմէ, անանկ զնա:

ԱԼԻ. — Շնորհակալ եմ ընկեր, համը տեսայ, անուշ էր, մնացէք անուշութեան մէջ, արժանի էք:

ՃԵՄԱԼ. — Կեցիր միասին երթանք:

ԱՐԱԶ. — (Ձեմալին) Դո՞ւն էիր, որ կը հրամայէիր հր-

կիզել աշխատաւորութեան բնակարանները, դուռ էիր, որ կոտորումի եւ աւերումի հրամանը կ'արձակէիր ու կ'անձկայիր խորտակել աշխատաւորներու հայրենիքը ի զուր տեղը, քա՛կէ այս շղթան :

ՃԵՄԱԼ. — (Բանալին գրպանին հանելով կը քակէ մէկ շրպ-քան) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Ո՛ւֆ : որքան տանջալից էին շղթաներուն պըկումները :

ՀՈՐԻՄ — (Գիրկընդիառնում) Քոյրս, հոգի՛ս . . . :

ՀԱՅԱՍՏԱՆ — Սիրո՛ւն, անուշ եղբայրս :

ԱՐԱԶ — (Ճէմալին) Քակէ միւս շղթան :

ՃԷՄԱԼ — Միւս շղթային բանալին մեր հրամանատարին մօսն է, նա գնաց էնկիւրի :

ԲՈՂՈՐԾ — (Գլուխ կախ եւ մտածկոտ) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Մի տրամիք ընկերներ, ճիշտ է այս մեծափորը, Հայաստանը կաշկանդող շղթաներուն կէսն է, որ քանդուած է : Քաջարի աշխատաւորութեան հետ յաղթական տողանցքով կը քալենք ԵԲԵԿԱՆ, այս փականքը կը դնենք սալին Վրայ, կը կուանենք, կը կտրենք, կը փլրենք իմփերիալիստին կապանքները եւ կը տիրանանք երազուած ազատութեան :

ԲՈՂՈՐԾ — Հոռոչ :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Ալիին) Ալի՛, ճեռք առ վերադարձու, տուն գնա : (Ալին դուրս : Ճէմալին) Տեսա՞ր լնոներու վրայ կանկառ քաղող որպէս թէ քաղցած դիւղացիները : Խօսի՛ր, կը զղջա՞ս :

ՃԵՄԱԼ. — Ես իմ կառավարութեան հրամանը կը կառարէի, բաղդը ժպտեց քեզ, գերեցիք զիս, այժմ կարգը ու կամքը ճերն է, ա՛ռ սուրս : (Եթ քակէ եւ կուտայ) :

ԱՐԱԶ — (Ծուրին) Շղթայէ ճէմալը, մինչեւ որ զատուի : Ճէմալ, գուն պիտի Ենթարկուիս զինուորական ատեանի :

ԾՈՒՐԻ. — Գոմշու կոնակ ունիս, լաւ գերան կրնաս քաշեւ : (Կը շղթայէ) :

ՏԵՍԻԼ Է.

Նոյնին եւ Գիւղացի Գրաքերը

ԳԻՒՂԱՊԵՏ — Բանուորներ, գիւղացիներ, եւ զինուոր ընկերներ՝ ձեղ եւ մեղ մեծ սուետիս, (գլխի փափաղը առնելով հեռազիրը կուտայ Արագին) Հաշտութիւն կնքուած է Թրքաց Հեռ:

ԱՐԱԶ — (Կը կարդայ) «Երեւան», 1920, Նոյ. 29. Հաշտութիւնը կնքուեցաւ, Հայաստանը հոչակուեցաւ սովորթական Հանրապետութիւն, Վերապարձէք Շուշի»:

ԲՈԼՈՐԸ — (Երեք անգամ) Հուռէ՛, (Եւ յետոյ շգթայ պար կը բռնին Հայաստանի շուրջ եւ կը պարեն կովկասեան մի եկանակի պար):

ՀԱՅԱՍՏԱՆ — Բանուորներ, գիւղացիներ, զինուորներ, ընկեր եղբայրներ, ձեր հոգոր զրոհի, կարմիր գաղափարի շրնորհիւ այսօր Հայաստանը Խորհրդային Խուսաստանի, Խ. Առարտէ ճանի, Խ. Ռուբանիայի եւ Խ. Վրաստանի շարքին, որպէս անկախ, ազատ Հայրենիք հոչակուած է: Յարդանք նահատակներուն: Երկիւղածութեամբ յարդանք Հայկական կարմիր բանակի առաջնորդ՝ նահատակ Ծնկ. Ստեփան Շահումեանի յիշատակին:

Աշխատաւորութեան ձեռք բերած ազատութիւնը մի ոսկեայ մանեակ է բանուորի վղին, որուն չէ կարող հասնիլ կապիտալիստական մահալից ժանգը: Այժմ դառնանք վերաշնելու աւերակները, եւ յետ այսու ինչ որ պիտի շինենք մերն է՝ մեզի համար է:

Ես գտայ իմ ցանկացած ազատութիւնս, ուղղուինք դէպի Երեւան եւ ողջունենք Հայ աշխատաւորութեան նոր մայրաքաղաքը վեհատեսիլ Արարատի փէշին, հոն պիտի սարքեմ ՀԱՅԱՍՏԱՆի ՀԱՅԱՍՏԱՆիՔը... ես հարսը՝ դուք հարսնեորը...:

ԲՈԼՈՐԸ — Հուռուէ՛, զէպի Երեւան:

ԱՐԱՐՈՒԱԾ Դ.

(Երեւանի մէջ բանուրական ակումբի դահլիճը, շտկուած են սեղանները ներմակ ծածկոյթներով . մէջ տեղի սեղանինը կարմիր է . սրահի նակատը բացուած են երկու կարմիր դրօշներ : Սեղանները կը կրեն ծաղկի փունջեր եւ գինիի զաւաքներ : Վարագոյրը բացուած պահուն կ'սկսի միջազգայնականը :)

ՏԵՍԻԼ Ա.

(Մելիք Երկայնաբազուկ, Մեծիկ, Լազո, Կորիս, Արագ, Գիլղապիտ, Սումբուլ, Ծուռ Կիրակոս, Գործավար, Առագախումբ, պարուհիներ, բանուրներ եւ գիլղացիներ, եւ լաւ երգիչներ ու պարողներ, միջազգայնական ժայլերգի պահուն ոստի կը կենան : Քայլերգի աւարտման ատեն բոլորն ալ բաժակնին բռնած՝ կ'սպասեն Մելիքի հրամանին) :

ՄԵԼԻՔԻՔ — Աչքերնիդ լոյս . կը ցանկամ երջանկութիւն եւ բաժակ կ'առաջարկեմ Խորհրդային Միութեան եւ Խորհրդային Հայաստանի կենացը :

ԲՈՂՈՔԸ — (կը խմեն եւ կուտան բուռն ծափիեր) :

ՄԵԼԻՔԻՔ — Նստեցէք : (Նուագալսմբին) հնչեցէ՞ք մեր լաւ պարերը եւ թող հրճուին, կաքաւեն ու պարեն մեր աղջիկներն ու տղաները : Հայաստանի Հարսանիքը նշանակալից հարսանիք է Հայերուս համար, Հայերս ըսի, վասնդի հայերս էինք որ ամբողջ հօթը գարեր ճնշուած մնացինք բռնակալ ձարերու եւ մարդակեր սուլթաններու ոտքերուն տակ . մեր միսը կերան ձարերն ու սուլթանները իսկ մեր կտշին փէշքէշ ըրին եւրոպացի խաչապաշտ անուաննեալ կապիտալիստ բուրժուայ պիտութիւններուն :

Այսօր չքացեր են այդ կեղաները, փարատած է հօթը զարերու խաւարը և ծաղած է լուսաւոր արեւ, որու ճառագայթներու տակ հարսանիք կը սարքէ եւ կը պարէ բանւոր, աշխատաւոր հայ ժողովուրդը :

Պարեցէք դաւակներս . պարեցէք վստահ կերպով, քանի որ

ձեր ուրախութիւնը խանդարող կօղակներ, զապքիաներ եւ
ֆարաշներ գոյութիւն չունին. անկցի՛ բռնութիւնը, ապրի՛
ճշմարիստ աղասութիւնը :

Կը խմեմ ձեր կենացը, բարի՛ եկած էք :

ԲՈԼՈՐԸ. — (Ծափահարութիւն) :

ՄԵԼԻՔ. — Կիրակոս :

ԿԻՐԱԿԻՈՍ. — Խնդրեմ, Մելիք :

ՄԵԼԻՔ. — Քեզ կը կարգեմ այս հարսանիքին թամատան,
խցուր եւ հրճուեցուր եւ թող պարեն ու երգեն : Յիշէ որ Հա-
յաստանի հարսանիքն է սա :

ԿԻՐԱԿԻՈՍ. — (Նուագածուներուն) Շղթա պարի համար
հայկական մը :

ՆՈՒԱԳԱԾՈՒԻՆԵՐԸ. — (Կը նուագեն, երիտասարդները կը
պարեն) :

ՎԱՐԴԵՐ. — (Վարդերը բեմ կուգայ) :

ԿԻՐԱԿԻՈՍ. — (Կը լեցնէ եւ կը հրամցնէ կարգաւ, եւ յան-
կարծ կ'սկսի ձայնել)

Աղջի Վարդեր, բջիջին աչք չունի՞ս :

Եկուր նստիր թախտին վրայ,

Տէրտէրը դայ նարեկով,

Բաղդդ չոքեր սրտիդ վրայ

Ժամկոչը դայ կորեկով . . . :

ԲՈԼՈՐԸ (Ընդհանուր ծիծաղ եւ խնդուք) :

ՎԱՐԴԵՐ. — Բերանդ չորնայ Շուռա Կիրօ, աշխարհ եղաւ
ժախարա, անտէրտէր պսակին, անտէրտէր կնունքին պէրէքէ-
թը լ՞նչ է, Ասածոյ խշմիր ռաստ գաս :

ՀՈՐԻՍ. — Մի նեղուիր հօրաքոյր, Կիրակոսը բան մըն էր
ըստաւ : Տէրը տուաւ, տէրը առաւ տէրտրուն հոգին : Ամէն մարդ-
օր մը կը մեռնի, վնաս չիկայ որ Տէր Զաքարյան ալ մեռած է :

ՎԱՐԴԵՐ. — Զէ որդիս չէ, Տէր Զաքարը մեռած չէ, ողջ է,
որդիս :

ԱՐՄԻՍ — Գիտեմ որ փողոցները կը քալէ , գիտեմ որ մեր
նոր կարգերուն տակ Տէր Զաքարը իր Մաշտոցը կորսնցուցեր է .
իմացա՞ր :

ՎԱՐԴԵՐ — Մեղայ Աստուած , և որ ատանկ է , տէր Զա-
քարը խենդացեր է :

ՆՈՒԻՌ ԿԻՐԱԿՈՒ — Հա՛ ... նո՞ր եկար պապուդ տունէն ,
բերանդ պազնեմ , չիտակ խօսեցար : (Գաւաքը երկարելով
Վարդերին) .

Առ ու խմէ Զաքոյ հոգուն ,
Որ բռնուխս գինու բքուն ,
Պագիկ մը տաս պապկատ հոգուն ...

ԲՈԼՈՐԸ — (Միծազ եւ խնդուք) :

ՎԱՐԴԵՐ — (Հրելով) Գնա ընկի՞ն , ճղակոտոր :

ԿԻՐԱԿՈՒ — (Նուազածուներուն) Զարկէ՞ք : Բջջին հետ
պիտի պարեմ : Տօ , արի , ընկեր Գործավար , գործեցիր Մելի-
քին համար , յետ այսու քանի որ պիտի գործես քեզի համար ,
արի քաշհնք մի լաւ ոպար : Ե'լ ըսի քեզի :

(Երկուքը կը պարեն թեւ թեւի տաւած) :

ՄԻՒՄՆԵՐԸ — (Գաւաք կը պարզեն երկուքին համար) :

ԿԻՐԱԿՈՒ — Տիկին Վարդեր , սեղանները թեթեւցան ,
բնոցուր զանոնք Երեւանի բարիքներով :

ՎԱՐԴԵՐ — Թող ուտեն , խմեն , Աստուած շա՛տ է տուեր
(դուրս երպալ) :

ԿԻՐԱԿՈՒ — Խիամէթի խուշը հոգին կուտայ Աստուածէն
վաղ չիզար : (Նուազածուներուն) Ընկերներ , Երեւի կոկորդնիդ
չորցաւ , հրամմեցէ՞ք Ալագեաղի պատուական դինին :

ՄԻՒՄՆԵՐԸ —

Ես կը խմեմ երկու հոխա ,
Դուն կը խմես երեք հոխա ,
Եկուր ընենք մէկ մէկ թոխա ,
Գինի լից , ընկեր գինի լից ,
Խմողաց անուշ :

Աղբիւրին մօտ ես քեզ տեսայ,
Պօյդ կ'արժէ հազար քէսսա,
Դուն հարս եղիր ես ալ փեսայ,
Դինի լից, ընկեր գինի լից,
Խմողաց անուշ:

ԲՈԼՈՐԸ (Կը խմեն) :
ՆՈՒԱԳԱԾՈՒՆԵՐԸ — (Կը նուազեն) :

ՏԵՍԻԼ Բ.

Նոյնի եւ լրաբեր

ԼՐԱԲԵՐ — (Ուղիղ Մելիքին) Խնդրեմ, պառագրեցէք այս
Հեռագիրները: (Կ'սորազը ծրար մը հեռագիրները եւ լրա-
բերը դուրս ելլելու վիճակի մէջ) :

ԿԻՐԱԿՈՒ — Կեցիր Ընկեր, ինչ կը փախչիս, հարսանիքէ,
Ե՛, ողորմած պապ, խմէ սա գինին:

ԼՐԱԲԵՐ — Աչքերնիդ լոյս, ընկերներ, խէ՛րը տեսնէք:
(Կը խմէ, դուրս)

ՏԵՍԻԼ Գ.

Նոյնի եւ Վարդեր

ՎԱՐԴԵՐ — (Բջիջի ականջին փսխալ) :

ԲԶԻՋ — Ընկեր հարսնեւորներ, 40 տարուայ աշխատա-
ւորիս, պատիւը կը տրուի յայտարարել թէ՝ հարսը պիտի գայ-
դնանք գիմաւորել զինք: (Արազի ականջին բռնելով) Շար-
ժուիր փեսա՞ւ, հարսն է զալիս, Ե՛լի:

(Մելիքէն եւ Տանուտէր Մեծիկէն եւ Լազօէն զատ, բոլորը
դուրս, ուրախութեան նիշեր եւ նուազի ձայն) :

ՄԵԼԻՔ — Ինչո՞ւ չես խօսիր:

ՄԵԾԻԿ — Ի՞նչ խօսիմ Մելիք. իմ ուրախութիւնը ներսէն
է: Զես կարող գիտնալ թէ՝ որքա՞ն երջանիկ կ'զգամ, որ մեր
զաւակները իրենց սրտի մուրազին հասան. քո աղջիկը հարսը,
իմ տղան փեսան: Աչքերնիս լոյս:

ՄԵԼԻՔ — Դուն խօսիր ընկեր Լազո :

ԱԲԿ ՀԱԶՈ — Սէ՛ր եւ խաղաղութիւն, գիտակցութիւն եւ նուիրում : Ընտանիքի մէջ հաւասար իրաւունք, հաւասար պարտականութիւն : Փնտոռուածը գիտակցութիւնն է, եթէ մէկը ու միւսը գիտակից են իրենց գերին, ապա անոնք կարող են ապրիլ աղատ . կարող են հաւերժացնել հայ ընտանիքը աղատ հայրենիքին մէջ . աչքերնիդ լոյս :

ՄԵԼԻՔ — Կասկած ունի՞ք հարսի եւ փեսին գիտակցութեան մասին, ևս կ'ըսեմ, ոչ, ուրեմն աչքերնիս լոյս :

ՄԵԾԻԿ — Խօսիր միւսներու մասին :

ՄԵԼԻՔ — Միւսներու խնդիրը հէնց այսօր կը վերջացրենք : Քո տղան ես առի՝ ինձ փեսա . դուն էլ իմ տղաս կ'առնես՝ քեզի՝ փեսա : Հէնց այսօր կը նշանենք :

ՄԵԾԻԿ — Հապա մի՞ւսը :

ՄԵԼԻՔ — Միւսը կը թողում քեղ . կարգադրէ ինչ ո՛ղէտքն է, կուղէք նէ՝ նշանեցէք :

ՏԵՍԻԼ Դ.

Նոյնի եւ կրաքերը

ԼՐԱԲԵՐ — (Նրար մը հեռագիրներ կը ներկայացնէն) Մելիքին կ'ուղարկեմ, ստորագրեցէք :

ՄԵԼԻՔ — Ո՞ր տեղից կուզան :

ԼՐԱԲԵՐ — Մոսկուայէն կուզան :

ՄԵԾԻԿ — (Կատարագրէ) :

ԼՐԱԲԵՐ — (Դուրս) :

ՏԵՍԻԼ Ե.

Հարս ու Փեսի Մուտքի Թափորը

(Երկու շարքի վրայ մէկ շարքը կարմիր հազած, միւսը ներման նական փոքրիկ աղջիկներ, գրկած են ծաղկի փունջիր, ունին վառուած մոմեր, քափորին առջեւէն կը յառաջանան դէպի բեմ, կ'երգեն «Անուշ արեւ բոցակէզ»ը, որոնց կը հետեւին

հարսն ու փեսան՝ (Հայաստան եւ Արագ), հարսնեֆոյքը եւ հարսնեղբայրը՝ (Սումբուլ եւ Լորիս), ու անոնց կը հետեւին միւսները, կարգով եւ շարքով, ձեռքիրնին ունին վառուած մումեր) :

ՀԱՐՄՈՒՐ. — (Հայաստանի գլուխը ծածկուած է ներմակ քոպ, քողին տակ դէմքին վրայ ճգուած է Խորհրդային Հայաստանի Պետնիշը : Հարսը կը յառաջանայ եւ կանգ կ'առնէ քեմին նակատը զարդարուած դրօշներուն առջեւ, ուր կայ զետեղուած բազկարոռ մը, շարքով կը բոլորուին հարսնին երկու կողմերը, հարսնեֆոյքը, հարսնեղբայրը, փոքրիկները եւ հարսնեւորթերը) :

ՆՈՒԱԳԱԾՈՒՆԵԲԸՆ. — (Կը հնչեն Միջազգայնականը) :

ԲՈԼՈՐԸ. — (Ոտքի վրայ կ'երգեն, վերջաւորութեան բուռն ծափեր) :

Ա.Բ.Է. Ա.Ա.ԶՕ. — Յեղափոխական հարսնեւոր ընկերներ, Հայաստան սկսաւ ապրիւ իր փառքը : Համարեա կէս դար կ'ընէ, որ կ'աշխատէինք, կը նկրտէինք, կը տանջուէինք մեր սիրառուն Հայաստանի հարսանիքը տեսնելու համար : Պատիւ են ըրեր ինձ բանալ հարսին դէմքը եւ ողջունել զինք ձեր եւ աշխատաւոր յեղափոխական մասսաներու անունով : (Վար կ'առնէ ներմակ քողը, կը պարզուի Խորհրդային Հայաստանի Պետնիշը — զինանշանը) :

ԲՈԼՈՐԸ. — (Ազ ձեռքիրնին վեր բռնած՝ երեք անգամ) Հուռուա՛, Հուռուա՛, Հուռուա՛ :

Ա.Ա.ԶՕ. — (Կը քակէ վար կ'առնէ պետնիշը) Ահա հարսը : (Կը համբուրէ) :

ԲՈԼՈՐԸ. — (Ազ ձեռքիրնին վեր բռնած երեք անգամ) Հուռուա՛, Հուռուա՛, Հուռուա՛ :

Ա.Ա.ԶՕ. — (Փեսային) Ընկեր Արազ, տառապեցար որպէս աշխատաւոր եւ ինչպէ՞ս, մաքուր հոգիով սիրեցիր Հայաստանը, քեզ կը կոչեմ նուիրումի հերոսութեան փեսան . ահա՛ վարձատրութիւնդ . նէ հարս, դուն փեսա : Զեզ կը ցանկամ երջա-

Նիկ կեանք :

ՀԱՅԱՍՏԱՆ .— (Կուգայ կը համբուրէ պետնիշը եւ կը դառնայ իր տեղը) :

ԱՐԱԶ .— (Կուգայ կը համբուրէ պետնիշը եւ կը դառնայ իր տեղը) :

ԲՈԼՈՐԸ .— (Կը նստին) :

ՍՈՒՄԲՈՒԼ .— (Կուգայ կը համբուրէ պետնիշը, եւ կ'ուզէ դառնալ իր տեղը) :

ԼԱԶՈ .— Մէկ վայրկեան կանգ առ, խնդրեմ : Բոնէ Հայաստանի զինանշանին այս ծայրը :

ԼՈՐԻՄ .— (Կուգայ կը համբուրէ պետնիշը եւ կ'ուզէ դառնալ իր տեղը) :

ԼԱԶՈ .— Բոնէ զինանշանի միւս ծայրը : Խնդրեմ, մէկ վայրկեան համբերեցէք : Ընկեր Մելիք, ընկեր Մեծիկ, ձեր հաւանութեան կ'սպասենք :

ՄԵԼԻՔ ԵՒ ՄԵՇԻԿ .— Մենք հաւանած ենք :

ԼԱԶՈ .— Զաւակներս, ձեր ծնողաց ցանկութիւնն է, ձեր նազելի եւ պատուական Հայաստանի հարսանիքի փառաւոր հանդէսին մէջ ձեզ կոչէմ ԽՕՍԵՑԵԱԼՔ, երբ դուք իրար կը սիրէք, մարդկային բարձր իրաւունքով կարող էք կազմել աշխատաւորական սիրուն տուն մը : Հաճեցէք յայտնել ձեր հաւանութիւնը :

ԵՐԿՈՒՔԸ .— (Իրար կը համբուրեն) :

ԲՈԼՈՐԸ .— (Բուռն ծափեր) :

ՄԵԼԻՔ .— Ձեր հարսանիքի հանդէսը պիտի կատարուի եւ կու շաբաթ յետոյ :

ԼԱԶՈ .— (Չեռքերմին սեղմելով) Կը չնորհաւորեմ ձեր նըշանախոսութիւնը :

ԿԻՐԱԿՈՒՄ .— Մէկ վայրկեան, ընկերներ, (կը լեցուին գաւառները եւ կը պարպուին) : Ընկեր Լազօ, եւ դուք Մելիքներ ու ընկերներ, հոս անարդարութիւն մը տեղի ունեցաւ :

ՄԵՇԻԿ .— Ասա տեսնենք, ի՞նչ է այդ անարդարութիւնը

որ տեղի ունեցեր է հռու :

ԿԻՐԱԿԻՈՍ — Միայն երիտասարդները սիրու ունին, ինչո՞ւ մոռցաք Վարդերն ու Բջիջը, գիտէք, ասի քանի տարի է որ Վարդօն Ակօճին վրայ թուշմիշ կ'ըլլայ : Պէտք է նշանենք :

ՎԱՐԴԵՐ — ձղակոտոր ըլլաս, խենդ կիրօ, (գոգնոցով դէմքը կը ծածկէ) :

ԲՈԼՈՐԸ — Պէտք է նշանենք :

ԿԻՐԱԿԻՈՍ — Եթէ իրար կը սիրէք ոտքի կեցէք :

ԳՈՐԾԱՎԱՐ — (Բջիջը ոտքի կը կանգնի) :

ԿԻՐԱԿԻՈՍ — (Վարդերին) Տէ արի տեսնեմ, Խիամէթի խուշ : (բիւէն բոնելով ոտքի կեցնել) :

ՎԱՐԴԵՐ — Ես չեմ ուզեր, վազ եկուր : Ամէն բան Աստծոյ ձգած եմ :

ԿԻՐԱԿԻՈՍ — Պաղպդ իյնամ աղուո՞ր Վարդեր, Աստուած ըստ կիրակոսին (կը պոռայ) Վարդօն Գործավարին նշանէ :

ԲՈԼՈՐԸ — (Խնդուք եւ ծիծաղ) :

ՎԱՐԴԵՐ — Ես կարգուիլ չեմ ուզեր :

ԿԻՐԱԿԻՈՍ — Հասկա չէ՞՝, չեմ ուզեր՝ ճէպս դրէք :

ԲՈԼՈՐԸ — (Խնդուք) :

ՎԱՐԴԵՐ — Կամքը եղբօրս է :

ՄԵԼԻՔ — (Ոտքի ելլելով) Կը հաւանիմ ուրախութեամբ եւ ձեղ կը կոչեմ խօսեցեալք :

ԲՈԼՈՐԸ — (Գաւաք կ'առաջարկին) Շնորհաւոր ըլլայ :

ԿԻՐԱԿԻՈՍ — Տառոսը ինծի (կը խմէ) :

ՏԵՍԻԼ Զ.

Նոյնիք եւ Լրաբեր

ԼՐԱԲԵՐ — (Հեռագիրը տալով) Խնդրեմ ստորագրեցէք :

ՄԵԼԻՔ — Լորիս, կարգա հեռագիրը :

ԼՈՐԻՍ — (Կ'սկսի կարդալ) :

Ա. Հեռագիր — Պրոլետարական կարգերու տակ Հայաստանի հարսանիքը չնորհաւորելի է : Բնդունեցէք մեր ընկերական հրճուանքները : ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՏԵՂԱԿԱԼ

Բ. Հեռագիր. — Մեր ընկերական վերին աստիճանի ուրախութիւնները կը յայտնենք, որ Հայաստանը կոտրեց Փաշիստներու լուծը եւ եղաւ սովորեթական գեղեցիկ հարս : Ուժգինս կը հրճուինք որ սարքեր էք ձեր ազատագրութեան տօնը որպէս հարսանիք : Յաջորութիւն ձեզ եղբայրական ցանկութեամբ :

Բագու ԱՏՐՊէՇԱՆԻ ԿՈՄԿՈՒՄԻՍԻ ՆԱԽԱԳԱՀԻԹԻՒՆ :

Հեռագիր Գ. — Հրճուում եմ Հայաստանի ազատագրութեան մեծ տօնի առթիւ եւ տալիս եմ իմ ընկերական անկեղծողոյնները հայ աշխատաւոր զանգուածներին եւ նրան պաշտպան կարմիր բանակին :

Մուկուա

ՆԻՔՈԼԱ ԼԵՆԻՆ

Հեռագիր Դ. — Հայաստանի ազատութեան տօնը կատարում էք որպէս մի հարսանիք . հարսի կեանքը, պատիւը, տունը, չնորհը, շինարարութիւնը մնայուն կերպով ապահովուած է Խորհրդային Միութեան վիթխարի կարմիր բանակի կողմից : Ողջոյն ձեր նորագիթիթ կեանքին :

ԽՈՐՀ. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ

Մուկուա

ԸՆԴՀ. ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹԻՒՆ :

ՄԵԼԻՔ. — Բաւ է զաւակս : Բարձրացուցէք ձեր բաժակները : Բաժակ կ'առաջարկեմ քոյր Ասրպէճանի, քոյր Վրաստանի, մայրն Խորհրդային Ռուսաստանի, մեր հօր ընկեր Լենինի, մեր պահապան ու պաշտպան կարմիր բանակի կենացը :

ԲՈՂՈՐԾ. — Հուռուա', հուռուա', հուռուա' : (Կը խմեն) :

ՄԵԼԻՔ. — Նստեցէք, կ'ուզեմ որ պարէք կովկասեան պարերը : (Կը պարուին սփանչելի պարեր) :

ԼԱԶՈ. — Ուզիզ 10 ժամ կ'ընէ որ կը հրճուինք, պէտք է փակել ուրախութեան այս վեհ հանդէսը, ի մտի ունենանք աշխատանքի եւ շինարարութեան մեծ պարտականութիւնը : Պիտի տի շինենք աւերակները, ու ինչ որ պիտի շինենք այլեւս չի քանդուիր . կը մնա : Ուրախութենէն անցնինք աշխատանքի ու-

բախ հողիով . վերջին խօսքը Հայաստանին է :

ՀԱՅԱՍՏԱՆ — (Ոտքի) :

ԲՈԼՈՐԸ . — (Ոտքի) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Աշխատանքի զինակից յեղափոխական հարսնեւոր բանորներ եւ գիւղացիներ . իմ հարսանիքի այս փառքը ձևովէն կուղայ . դո՛ւք էիք , որ փշրեցիք գերութեան շղթաներս եւ գեղազարդեցիք դլուխս պատութեան պսակով . դո՛ւք էիք , որ Հայաստանը աղատեցիք միլիթարիստ բուրժուաներու փարատիչ ժանիքներէն . դո՛ւք էիք , որ մահացուցիք աղդայնական մարդակեր ոգին եւ իմ գլխիս ձգեցիք եղբայրակցութեան , հաւասարութեան եւ սիրոյ ծաղիկներով զարդարուն հարսի քօղը : Ես արհամարհնեցի բռնութիւնը եւ իմ սիրոս տուի աշխատաւորին եւ դարձայ ձեր հարսը — աշխատաւորական հարսը :

ԲՈԼՈՐԸ . — (Ծափեր) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Աշխատաւորական կարգերու տակ կայացած Հայաստանի հարսանիքը ինձ համար , ձեզ համար եւ համայն հայ աշխատաւորութեան համար ունի պատմական նշանակութիւն : Ես , Հայաստանս , այժմ կ'զգամ իրական անկախութեան անուշանոս բուրժուանքը :

Ես սիրեցի աշխատաւոր փեսան եւ զայն ինձ հետ կ'ունենամ մինչեւ կեանքիս վերջը : (Կը համբուրէ փեսայի նակատէն) :

ԲՈԼՈՐԸ . — (Ծափեր) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Արդ , բաժակ կ'առաջարկեմ :

ԲՈԼՈՐԸ . — (Ոտքի , բաժակնին բռնած) :

ՀԱՅԱՍՏԱՆ — Խորհրդային երկիրներու եւ Հայաստանի աշխատաւորներու կենացը :

Կեցէ՛ Խորհրդային Հայաստանը :

Կեցէ՛ Աշխատաւոր Հայութիւնը :

ԲՈԼՈՐԸ . — (Բուռն ծափահարութիւն) :

ՆՈՒԱԳԱԾՈՒՆԵՐԸ . — (Կը նուազեն գեղեցիկ պար մը) :

ԲՈՂՈՐԾ — (Կ'սկսին պարել, ոմանք միայնակ եւ ոմանք գոյգ, ուրախալից ձայներ, նիշեր, կեցցէներ կը փրթին բոլոր պարողներէն) :

ՎԱՐՍԳՈՅՐ

(ՎԵՐՋ)



ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԵՐԿԵՐԸ

ԹԱՏԵՐԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Քսան կախաղանները
Տանջուածներ
Զէյթուն
Կարկառուն կամաքներ
Թալաարի Անկումը

Կիլիկիոյ Զախողաթեքը
Անցեր ու Անձեր
Սասունք

ԱՆՏԻՊ ԵՆ

Հայուհին
Կարմիր Ազգիկը
Մացակ Բիճա
Սարսափի Սաներ
Մարիս





209.

A-II
57101

